

Մ Ի Ո Ն

ՀԱՅ ԱՄՍԱԳԻՐ

ԿՐՈՆԱԿԱՆ - ԳՐԱԿԱՆ - ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ՊԵՏՐՈՎԱԿԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԵՐՈՒՍԱԿԷՄԻ ՀԱՅ ՊԱՏՐԱՐԲՈՒԹՅԱՆ

Ն Ո Ր Ե Ր Ջ Ա Ն

Զ. Տ Ա Ր Ի - 1932



Տ Պ Ա Ր Ա Ն Ս Ր Բ Ո Ց Յ Ա Կ Ո Ւ Բ Ե Ա Ն Ց

Ե Ր Ո Ւ Ս Ա Ղ Է Ս



Խ Մ Բ Ա Գ Ր Ա Կ Ա Ն

ԱԾԽԱՐՀԱԲԱՐ ԱՍՏՈՒԱԾԱԾՈՒՆԶ



Միլանաբնակ պատուական ազգայինը, Պ. Մարմանեան, որ իբր երկու տարիներ առաջ Ս. Գիրքի նոր աշխարհաբար թարգմանութեան մը առաջարկը հրատարակեց Սիոնի միջոցաւ, հաւանաբար չէր մտածեր բնաւ թէ իր այդ բարի եւ բանաւոր իղձը ձայնատրուութիւն մը պիտի ըլլար այդ առթիւ թերուդէմ կարծիքներու բաւական ոգեւորուած փոխանակութեան մը, Հայ մամուլին մէկ մասին մէջ: Վասն զի, ինչպէս կը թուի, սկիզբէն իսկ իր դիտումն էր եղած ունենալ պարզապէս աշխարհաբարի ամենէն կենդանի ձեւով եւ քերականօրէն ճշգրտած կանոններով հայացուած Աստուածաշունչ մը, զոր ամէնքը կարենային կարգալ լեզուական տեսակէտով եւս զգացուած վայելքով մը:

Հիմակ որ դադրած կը թուի այլ եւս վէճը, ըսուած ըլլալով ինչ որ պէտք կամ կարելի կը թուէր ըսել, անդէպ Հնկատուի թերեւ, իբրեւ լրացում անցեալ տարուան յուլիսի մեր խմբագրականով պարզած տեսութիւններէն մասնաւորաբար այն կէտին թէ հակառակ բազում դժուարութեանց «Աստուածաշունչի թարգմանութեան անհրաժեշտ զործը հեռաւոր և անորոշ ապագայի ձգելը սխալ մըն է», անգամ մըն ալ անդրադառնալ հարցին՝ սոյն այս էջերուն վրայ, ուր առաջին անգամ դրուեցաւ ան, աւելի կարճ ճամբով մօտենալու համար իր լուծումին:

Ամէն բանէ առաջ հարկ է ուշադրութեան առնուլ սա կէտը թէ, մեր մէջ, Աստուածաշունչը աշխարհաբարի վերածելու գաղափարն ու ձեռնարկը բողոքական մտայնութեան ծնունդ չեն եղած բնաւ:

Բողոքականութիւնը Հայոց մէջ 1840-էն վերջն է որ կը սկսի. Միսիոնարներու ջանքով առաջին անգամ 1842-ին է որ կը տպագրուի աշխարհաբար Նոր Կտակարանը, եւ 1852-ին՝ Հինն ալ միասին, երկու անգամին ալ Զմիւռնիոյ մէջ. մինչ 1828-ին վենետիկեան Հ. Յովհաննէս Զոհրապեան Փարիզի մէջ հրատարակած էր արդէն աշխարհաբար Նոր Կտակարանը, Կ. Պոլսոյ բարբառով. և 1834-ին Կալկաթայի մէջ լոյս տեսած էր նախ զբարբար և յետոյ աշխարհաբար՝ Հնդկահայոց բարբառով Նոր Կտակարան մը, թէև Մկրտականներու տպարանին մէջ, բայց հայ մտաւորականներու աշխատասիրութեամբ:

Այսօր ալ, կը կարծենք, երբ կը մտածուի ունենալ արդի աշխարհա-

բարով Աստուածաշունչ մը, պէտք է հարցին նայիլ անկախ միտքով, իրեւ ներքին եւ սկզբունքի խնդրոյ մը, եւ շտարուիլ բնաւ որ եւ է ազդեցութենէ կամ ձկտումներէ, եւ գործը նկատի առնուլ իր պարզագոյն վիճակին մէջ, որ հետեւեալը միայն կրնայ ըլլալ.

Իրեւ քրիստոնեայ ազգ, մեր պատմութեան որոշ մէկ թուականին ու նեցած ենք Ս. Գիրքի հայերէն թարգմանութիւն մը, որուն նպատակն է եղած Աստուծոյ խօսքը հասկնալի դարձնել Հայութեան: Այդ թարգմանութիւնը, հոգևով եւ յաջողութեամբ կատարուած մեծարժէք գործ, լիովին ծառայած է իր նպատակին, տասնեւհինգ դարերէ ի վեր սնուցանելով մեր կրօնական գրականութիւնը, ոգեւորելով մեր եկեղեցական կեանքն ու պաշտամունքը, եւ, իրեւ աղբիւր հոգեկան անսպառ մխիթարութեան, ներշնչումի ամենէն մաքուր ոգին հանդիսանալով մեր բարոյականին:

Անիկա, ներկայիս ալ, բոլորովին չէ դադրած տակաւին կատարելէ իր այդ դերը, քանի որ զբարբարն ու աշխարհաբարն իրարմէ բաժնող անշրպետը չէ այնքան լայն եւ խոր, որքան է, զոր օրինակ, լատիներէնին եւ իրմէ սերած ոտմանական լեզուներուն միջեւ եղածը, ու ամէնքէս ճանչցուած իրողութիւն մըն է այսօր սա պարագան թէ ամենէն քիչ ուսեալ ազգայինն իսկ, բաւական է որ զուրկ չըլլայ կրօնական զգացումէ, բոլորովին անծանօթ եւ անհաղորդ չի մնար Աստուածաշունչի իմաստներուն, երբ զբարբար կարգացուի ան իրեն:

Ի այց որովհետեւ, վերջապէս, լեզուներն ալ ժամանակին հետ բնաշրջօրէն կ'ենթարկուին փոփոխութիւններու, տարակոյս չկայ որ լեզուն՝ զոր կը խօսի եւ կը հասկնայ արդի հայը, բոլորովին տարբեր պիտի ըլլար այն լեզուն՝ զոր կը խօսէր և կը հասկնար Ս. դարու Հայութիւնը:— Ինչ որ ալ ըլլայ զբարբարին մեր այժմեան հայերէնին հետ ունեցած մերձաւորութեան աստիճանը կամ կերպը, սա պարզ է թէ անիկա այլ եւս մեզի համար չի կրնար ըլլալ կատարեալ գործիք մը կամ միջոց մը Ս. Գիրքի հասկցողութեան, Աստուածաշունչի առօրեայ կամ առտնին գործածութեան միջոցին, կամ երբ պէտք զգացուի եկեղեցւոյ մէջ կարգացուածը յետոյ աւելի յստակ պարզաբանութեամբ ըմբռնելու:

Ասկէց է որ անա կը ծագի հարկը աշխարհաբար Աստուածաշունչին, որ պարտի լինել մեր արդի հայերէնին համար այնքան արժէքաւոր եւ յիշատակաբանական գործ մը, որքան զբարբարը եղած էր հին հայերէնին համար:

Այս է ինչիւր՝ իր իսկութեանը, իր պարզութեանը և իր ամենէն գործնական առումին մէջ:

Ձենք կրնար և պէտք չունինք այս առթիւ մտահոգուելու ուրիշ նկատումներով. զոր օրինակ, Երբայական կանոնի* թէ Եօթանասնիցին հետեւելու ևայն հարցերով, որոնք կրնան անեղներու տանիլ զմեզ: Վերջինը, այսինքն Եօթանասնիցն է բոլոր հին եկեղեցիներուն եւ անոնց հետ մերինին ալ ունեցածը. չենք կրնար շեղիլ ցարդ հետեւուած զիժէն. եւ հարկադրուած ալ չենք ատոր՝ ո՛չ զիտական եւ ո՛չ աստուածաբանական ստիպիչ պատճառներով. ոչ միայն որովհետեւ քրիստոնէական եկեղեցւոյ առաջին դարերուն, նոյն իսկ առաքելական ժամանակի մէջ, ընդունուածն այն էր, և նոր կտակարանին մէջ յիշուած Հին կտակարանէ մէջբերումներն ընդհանրապէս Եօթանասնից կանոնին համեմատ են եղած, այլ որովհետեւ աստուածաշնչական բանասիրութիւնն ալ իր վերջին

բառը չէ արտասանած տակաւին երկուքէն մէկին նախընտրելիութեան մասին :

Մեր պարտքն է ուրեմն աշխարհաբարի վերածել Աստուածաշունչը, Եօթա-
նասնից կանոնին համաձայն, և ոսն առ ոսն հետևողութեամբ զբարարին, որո՛վ
առաջին անգամ մերինը եղած է Ս. Գիրքը, Աստուծոյ առաջին անգամ խօսե-
լովը մեզի հետ այդ մեր լեզուովը : — Եբրայեցեբրէնի, արամեբրէնի, յունարէնի
և այլն խոր հմտութեան փաստը զմեզ վարանումի մատնելու չափ հզօր առար-
կութիւն մը չէ : Եւրոպական արդի լեզուներով կատարուած հեղինակաւոր թարգ-
մանութիւնները բաւականէն աւելի մեծ չափով կրնան կատարել նոյն դերը,
երբ մանաւանդ էսպէս մեր զբարարէն է որ պիտի ըլլայ աշխարհաբարի վերա-
ծումը, հանդերձ հայերէն ձեռագիրներու համեմատութեամբ, առաջնորդու-
թեամբ եօթնասնիցին, և լուսանցքներու մէջ կամ էջերուն ստորև նշանակու-
մովը եբրայականին տարբերութիւններուն, ինչպէս կայ Պայսլ Հաուզի զբարա-
րին մէջ :

Սրբագրութիւններ ընել ներելի պիտի նկատուի այն ատեն միայն, երբ
ակներև ու աներկևան կերպով ինքզինքնիս կը գտնենք զըշաղիրներու կողմէ եղած
ընդօրինակութեան սխալի կամ շփոթութեան մը և կամ նոյն ինքն յունարէնէն
ածանցուած յայտնի վրիպակներու առջև, որոնք նմանաձև տառերու կամ շեշտի
տեղափոխութեանց պատճառաւ գոյացած թիւրիմացութեանց արդիւնքն են յա-
ճախ :

Աշխարհաբար հայերէնով Աստուածաշունչի ամբողջական կամ մասնակի
թարգմանութիւններէն կամ վերածումներէն ութը, զորս ունիմ այս պահուս
աչքի առջև, և որոնցմէ՝ Աւետարանէն ըստ բախտի առնուած կտորի մը (Ղուկ.
ԻԿ. 1-8) նմոյշները կը տեսադրուին այս յօդուածին յաջորդող էջերուն վրայ,
բաւական են համոզելու համար զմեզ թէ Ս. Գիրքը արդի հայերէնի վերածելու
փորձը, ճիշդ դարու մը ընթացքին, թէև քիչ մը դանդաղ կերպով՝ բայց հաս-
տատուն յառաջատուութեամբ կատարուած է արդէն : Ասոնցմէ առաջինը, ինչ-
պէս ըսուեցաւ վերեւ, կատարուած է 1828-ին՝ Պոլսոյ բարբառով, Ս. Գիրքի
հայկական հրատարակութեանց մասնագէտ վենետիկեան Միսիթարեանի մը մի-
ջոցաւ. երկրորդը՝ հնդկահայ բարբառով կատարուած է նախ 1834-ին, եւ յե-
տոյ 1839-ին՝ Կալկաթայի մէջ : Երրորդը, 1842-ին Չմիւռնիա հրատարակուած,
զորձն է Ամերիկեան Միսիոնարութեան, որ յետոյ 1852-ին նոյն քաղաքին մէջ
տպագրեց նաև ամբողջ Աստուածաշունչը : Սոյն այս թարգմանութիւնը, բընա-
ղիրներէն կատարուած եւ մինչեւ վերջերս բազմիցս վերհրատարակուած՝ Նիու
Եորքի մէջ և Կ. Պոլիս, է այն՝ զոր Հայ Բողոքականները ցարդ կը գործածեն :
Չորրորդը քաղուած է Վիեննական Միսիթարեան Հ. Իււսկիւտարլեանի 1852-ին
հրատարակած Կերակուր Solmshrag գիրքէն, ուր ամբողջապէս դրուած են
ժամակարգութեան միջոցին կատարուած սուրբ զրական բոլոր հատուածները,
աշխարհաբար : Հինգերորդը Արարտեան կոչուած աշխարհաբարն է. այսինքն
կովկասահայ բարբառով տպուածը : Վեցերորդը, 1886-ին Կ. Պոլիս հրատարա-
կուած՝ Ամերիկեան Միսիոնարներու ձեռքով, կատարուած է Ա. Մ. Գարա-
զաշեանի զլիաւոր աշխատակցութեամբ : Իսկ վերջին երկուքէն մին Պոլիս հրա-
տարակուած է 1894-ին Տ. Վահան Վրդ. Տ. Մինասեանի, և միւսը՝ Վենետիկ,

1902-ին, Հ. Սիրունեանի ձեռքով, երկուքն ալ չորս Աւետարաններու մեկնութեան առթիւ աշխատասիրուած առձեռն զիրքերու մէջ:

Այս ութէն չորրորդը, եօթերորդը և ութերորդը կարելի է թերևս նկատել զուրկ որոշ կարևորութենէ, իբրև պատահաբար կատարուած թարգմանութիւններ, որոնք ոչինչ ունին նաև յատկանշական, քանի որ չեն ներկայացներ որ և է տեսութեան կամ դպրոցի ըմբռնում: Առաջինը, երկրորդը և հինգերորդը, առաջին երկուքը մանաւանդ, իբրև բարբառագիտական տեսակ մը վաւերագիրներ, այլ ևս կրնան ծառայել աշխարհաբարի զարգացման պատմութեան ուսումնասիրութեան համար միայն: Չորրորդը՝ սահմանուած է մնալու խայտարղէտ պատկերը աշխարհաբարն ու զրարարը ձուլելու ձախողած այն ճիղին, զոր Բողոքականները փորձեցին 1886-ին, հազուեցնելու համար չափազանց զգալի դարձած մերկութիւնը իբր կէս դար առաջ այսինքն 1842-ին կատարուած իրենց այն թարգմանութեան, որ երրորդն է մեր այս ցուցակին մէջ, և զոր իրենք ցարդ կը գործածեն իբրև պաշտօնական Ս. Գիրք, ամէն մէկ նոր տպագրութեան ատեն անզգալիօրէն կատարուած մանր սրբագրութիւններով միշտ:

Ձեռք ուզեր երկար կանգ առնել այս թարգմանութեան — գործածե՛նք պահ մը այս բառը — հայկաբանական դիմագիծին առջև: Անոր ընդհանրացումը՝ նոյն իսկ իր շրջանակէն դուրս՝ իրապէս արդիւնք է ո՛չ թէ լեզուական արժէքի մը, այլ մէկ կողմէ մեր ժողովուրդին Աստուածաշունչի համար ունեցած սրտազին սիրոյն, և միւս կողմէ ուրիշ աշխարհաբար և նիւթապէս մատչելի թարգմանութեան մը անդոյութեանը: Ապահով եմ որ եթէ լինէր դրամապէս նոյնքան դիւրամատչելի՝ և հասկնալի ըլլալով հանդերձ աւելի զրականօրէն կատարուած զեղեցիկ թարգմանութիւն մը, այդ միւսը դժուարաւ պիտի տւէր նոյն իսկ իր անձուկ պարունակին մէջ:

Հայերէնը, խոստովանինք, անոր մէջ ունի եղկ բան մը՝ որ չէ տաքցուցած բնաւ մեր ճաշակը: Ռամկօրէն չէ ան անշուշտ իբր բարբառ, եւ ոչ ալ թերեւս ռամիկ՝ իբրեւ արտայայտութիւն, այսուհանդերձ հասարակ խօսքի տպաւորութիւնը կուտայ ան իր լեզուին զգացումն ու զիտակցութիւնը ունեցող հայուն: Ասոր պատճառը բոլորովին այն չէ անշուշտ որ անոր աշխատասիրութեան մէջ զլսաւոր դերը ունեցած է հայերէնի նորուս ամերիկացի միսիոնար մը, այլ որովհետեւ թարգմանողական այս ձեռնարկը կատարուած է այնպիսի թուականի մը, երբ աշխարհաբարը տակաւին չէր հասած կենսունակ նրբութեան այն աստիճանին՝ զոր ունի այսօր, ամբողջ դար մը կիրարկուելէ ետքը: — Լեզուներուն ոյժն ու շնորհը ուղիղ կը համեմատի զանոնք գործածողներուն մշակութային աստիճանին հետ: Արդ, պարզ է թէ մեր վերջին կրթական եւ զրական վերածնութեան թուականը աւելի ուշ է քան 1842-ը, երբ դեռ չէին բացուած մեր լաւագոյն կրթական հաստատութիւնները, ճեմարանները և դըպրանոցները, կամ հազիւ սկսած էին անոնց հնագոյնները, երբ դեռ մամուլը չէր մտած բուն իր պողոտային մէջ, և ոչ ալ եւրոպական զարգացումով պատուաստուած էր մեր դաստիարակութեան գործը:

Եթէ Բողոքականաց այս թարգմանութիւնը կատարուէր երեք քառորդ դար մը ետքը, եթէ անոր ձեռնարկին մէջ տիրական գործակցութիւն ունենային Մր. Ալէնի եւ Տքթ. Մէքալէմի նման կիրթ հայախօսներ, այդ աշխար-

հարարը, մտածումի եւ լեզուի կեանքով բարախուն իրականութեան մը մէջ մարմին առնելով, պիտի ունենար առոյզ՝ թուշտուն եւ կրորովի արտայայտութեան մը ամբողջ հրապոյրը, որ միայն պատշաճ է Աստուծոյ խօսքին, եւ ոչ թէ զողջ շունչը արուեստակեալ այդ պարզութեան, որ չէ բնաւ ոչ զեղեցկութիւնը և ոչ ալ վայելչութիւնը:

Ինչպէս ըսինք, Աստուածաշունչի աշխարհաբարի վերածման գործին մէջ մեր տեսակէան է և պէտք է լինի առաւելապէս հայերէնի հարցը: Կատարուած բոլոր նախընթաց փորձերը ներկայիս այլ եւս չեն կրնար գոհացնել ոչ հայերէնի լեզուական պահանջը և ոչ ալ ընթերցողներու ամենաշատ մեծամասնութեան զրական ճաշակը: Սուրբ Գիրքի անառարկելի բոլոր ձգողական ոյժերուն վրայ պէտք է նաև աւելցնել տակաւին ողորկ, ուժեղ և կենդանի աշխարհաբարի մը շնորհը:

Ամէն ոք համաձայն է անշուշտ ընդունելու համար թէ մեր արդի աշխարհաբարը, աւելի քան մէկ դարու եղաշղթական զարգացումի ընթացքէ մը վերջ, հասած է այժմ այնպիսի աստիճանի մը, որ կրնայ զրական և զեղազիտական տեսակէտով կատարելութեան մօտ վիճակ մը նկատուիլ. և այս՝ շնորհիւ անշուշտ եւրոպական լեզուներէ կատարուած բազմաթիւ թարգմանութեանց և հետզհետէ կատարելագործուած քերականական մեթոտներու, որոնք մէկ կողմէ մեր աշխարհաբարին մէջ եւս տպաւորեցին արեւմտեան մտածումին արամախօհութեան կերպը, զոր ի բնէ ունէր արդէն զրաբարը, և միւս կողմէ այս վերջինին բառազանձին ճոխութենէն և նոյն իսկ շարադասութեան վայելչութիւններէն շատ բան բերին աշխարհաբարին, իբրև մեր մայրենի լեզուին բնիկ շնորհը և առաւելութիւնը. այսպէս՝ թէ՛ բարձրացնելով զայն ռամիկ լեզուի գոհնկութիւններէն, և թէ՛ զտելով մաքրելով զայն զբացի կամ երկրակից լեզուներու բառի և ձևի եկամուտ և օտար տարրերէն:

Սխալ պիտի չըլլար մտածել թէ Ս. Գիրքի՝ ներկայ աշխարհաբարով կատարուած թարգմանութիւն մը, կատարուած սակայն հողով և ձեռնհասութեամբ, Հայ Միաբնի որչափ արժանաւոր տուրքը պիտի լինէր հայութեան հաւատքին, նոյնչափ պիտի ըլլար նաև ամենէն պատուարեր ձօնը անոր արդի լեզուին և զրականութեան:

* * *

ՆՄՈՅՇՆԵՐ ՍՈՒՐԲ-ԳԻՐՔԻ ՀԱՅԵՐԷՆ ԶԱՆԱԶԱՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԷՆ

Ղ.ՈՒԿ. ԻՊ. 1—8

Գրաբար

Բայց ի միաշարժում, վաղ քաջ ընդ առաւօսն, եկին ի գերեզմանն. բերին զխունկան գոր պատաստեցին, եւ այլ կանայք ընդ նոսա: Եւ գտին զվիմն քաւալեցուցեալ ի գերեզմանէ անի: Եւ մտեալ ի ներս ոչ գտին զմարմինն Տեառն Յիսուսի: Եւ եղև ընդ նիանալն նոցա վասն այնորիկ, եւ անա սբ եկու հասին առ նոսա ի հանդերձս լուսաւորս: Եւ իբրև զանի հարսն եւ խնամհետեցին գերեսս իւրեանց յերկիր, ասնն ցնոսա. Զի՞ խնդրեք զկենդանին ընդ մեռեալս. չի սոս, այլ յարեալ. յիւեցեք որպէս խօսեցաւ ընդ, մինչ երն ի Գալիլիա, եւ ասեք քե պարս է Ուղղոյ մարդոյ մասնել ի ձեռս մարդոց մեղաւորաց, եւ ի խաչ ելանել եւ յերրորդ աւուր յառնել. եւ յիւեցին զբանսն նոսա:

Ա.— Զոհրապետի աշխարհարար (1828)

Ու ալ՝ մէկշարթի առարկանց կանուխ գերեզմանը եկան, և պատրաստած խունկերնին ալ բերին. ու ուրիշ կնիկներ ալ անոնց հետ մէյտեղ: Ու գերեզմանին դիմաց դրուած քարը (մէկղի) թապլած գտան: Ու ներս մտան՝ Տէր Յիսուսի մարմինը (հոն) չի գտան: Ու անոր համար մնացեր կեցեր էին. մէյ մալ՝ երկու մարդիկ լուսաւոր հագված անոնց (քով եկան) հասան: Իրենք ալ որ (անկէց) ահուցած՝ երեսնին զէպի վար գետինը ծըռեցին. (անոնք) իրենց ըսին. (զուք) ինչո՞ւ ոխճը՝ մեռելներուն հետ կը փընտռէք կոր: (Ան) հոս չէ. հապա՞ յարութիւն առաւ: Մըտվընիդ բերէք՝ ան ինչ որ ձեզի ըսաց՝ երբոր ինքը Գալիլիա էր: Ու կ'ըսէր թէ՛ պէտք է որ որդին մարդոյ մեղաւորաց ձեռքը մատնուի, ու խաչ ելլէ, ու երեք օրէն յարութիւն առնէ: (Անոնք ալ) անոր ըսած խօսկերը մըտվընին բերին:

Բ.— Լնդկահայոց աշխարհարար (1834)

Բայց մէկշարթի օրումն առաւօտանց կանուխ եկին գերեզմանն, և բերին էն խունկերըն, որ պատրաստեցին. և ուրիշ կանայք էլ նորանց հետ: Եւ քարըն գերեզմանիցն հետե թօլարած գտին: Եւ ներս մտին, և Տէր Յիսուսի մարմինը չը գտին: Եւ երբ որ նորա համար շատ զարմանում էին՝ ահա երկու մարդ հասին նորանց լուսաւոր շորերով: Եւ երբ որ անով լըցված և իրանց երեսները զէպի երկիրն խոնարհեցրին՝ նորանց ասացին. ինչո՞ւ էք կենդանին մեռելների մէջն խնդրում: Էս տեղ չէ՛, բայց յարութիւն առաւ. մտքընհրդ բերէք ինչպէս որ (նա) ձեզ հետ խօսեց՝ երբոր Գալիլիայումն էր: Եւ ասում էր՝ պէտք որ որդին մարդոյ մեղաւոր մարդկանց ձեռքըն մատնըվի և խաչ հանվի և երեք օրումէն յարութիւն առնէ: Եւ նորա խօսքերըն յիշեցին:

Գ.— Բողոքականաց աշխարհարար (1842)

Ու մէկշարթի օրը առտուանց շատ կանուխ գերեզմանը եկան, ու բերին ան խունկերը որ պատրաստեր էին, և ուրիշ կնիկներ ալ անոնց հետ: Ու քարը գերեզմանէն մէկղի գլտորուած գտան: Եւ ներս մտնելով Տէր Յիսուսի մարմինը հոն չգտան: Ու եղաւ որ երբ անոնք աս բանիս համար տարակուսանաց մէջ էին, ահա երկու մարդիկ լուսափայլ հանդերձներով հասան անոնց: Ու երբոր վախով լեցուած՝ երեսնին զէպի գետինը ծռեցին, ան մարդիկը ըսին անոնց. ինչո՞ւ համար ողջը մեռելներուն հետ կը փնտռէք. հոս չէ ան, հապա յարութիւն առաւ: Միտքերնիդ բերէք ի՞նչ որ խօսեցաւ ձեզի՝ երբոր գեռ Գալիլիայի մէջ էր, ըսելով թէ Որդին մարդոյ պէտք էր որ մեղաւոր մարդոց ձեռքը մատնուի ու խաչը ելլէ, ու երբորդ օրը յարութիւն առնէ: Եւ միտքերնին բերին անոր խօսքերը:

Դ.— Է. Իւսկիւսարկանի աշխարհարար (1852)

Իսկ միաշարթին օրը առտուանց կանուխ գերեզմանն եկան, պատրաստած խունկերնին բերին. հետերնին ուրիշ կնիկներ ալ եկան. և գերեզմանին բերանն եղած մեծ քարը մէկղի եղած գտան: Իսկ երբոր ներս մտան, Տեառն Յիսուսի մարմինը չգտան: Աս բանիս վրայ զարմացեր մնացեր էին. մէյ մ'ալ նայիս որ երկու հոգի լուսաւոր ըզգեստներով իրենց եկան: Եւ երբ որ անոնք վախնալնուն՝ երեսի վրայ գետինն ինկան, անոնք զարձան ըսին. կենդանին մեռելներուն մէջ ի՞նչ կը փնտռէք. հոս չէ, այլ յարեաւ: Յիշեցէք Գալիլիա եղած ատեն ձեզի հետ ի՞նչպէս խօսեցաւ, ու կ'ըսէր թէ պէտք է որ Որդին մարդոյ մեղաւորաց ձեռքը մատնուի, խաչ ելլէ և երբորդ օրը յարութիւն առնէ: Ան խօսքերը յիշեցին:

Ե.— Աւարտեան աշխարհարար (1895)

Բայց մէկշարթի օրը առաւօտանց կանուխ եկան գերեզմանը, և բերին այն խունկերը որ պատրաստեցին. և ոմանք էլ նորանց հետ: Եւ քարը գերեզմանիցը հետե թաւարած գտան: Եւ երբոր ներս մտան, Տէր Յիսուսի մարմինը չգտան: Եւ եղաւ երբոր

նորա համար շատ հիացել էին, և ահա երկու մարդ հասան նորանց լուսաւոր հանդերձներով: Եւ երբոր նրանք ահով լցուեցան, և իրանց երեսները դէպի երկիր խոնարհեցրին, նորանց ասացին. ի՞նչ էք կենդանին մեռելներէ մէջ որոնում: Այստեղ չէ, այլ յարութիւն առաւ: Յիշեցէք ի՛նչպէս նա ձեզ հետ խօսեց, երբոր Գալիլիայումն էր. որ ասում էր թէ պէտք է որդին մարդոյ մեղաւոր մարդկանց ձեռքը մատնուի և խաչուի և երբորդ օրը յարութիւն առնէ: Եւ նորա խօսքերը յիշեցին:

Զ.— Բողոքականաց Գարագաւեան աւխարհարար (1886)

Եւ ի միաշարաթուն, առաւօտուն շատ կանուխ, եկան գերեզմանը, և բերին խունկերը զորս պատրաստած էին, և ուրիշ կանայք ևս անոնց հետ: Եւ գտան քարը գերեզմանէն մէկդի թաւայած: Եւ ներս մտնելով չգտան Տէր Յիսուսի մարմինը: Եւ եղաւ որ երբ անոնք ի տարակուսի էին այս բանին համար, ահա արք երկու լուսաւոր հանդերձներով հասան առ նոսա: Եւ երբ ահիւ լցուած իրենց երեսները խոնարհեցուցին ի գետին, այն մարդիկն ըսին անոնց. ընդէ՞ր կ'փնտռէք կենդանին մեռելոց հետ, հոս չէ ան, այլ յարեաւ. յիշեցէք ի՛նչպէս խօսեցաւ ձեզ, երբ դեռ Գալիլիա էր, ըսելով թէ պարտ է որդւոյ մարդոյ մատնուիլ մեղաւոր մարդոց ձեռքը և ի խաչ ելանել և երբորդ օրը յառնել: Եւ յիշեցին անոր խօսքը:

Է.— Տ. Մինասեանի աւխարհարար (1894)

Բայց միաշարաթին առաւօտուն շատ կանուխէն գերեզմանը եկան. խունկերը բերին, որ պատրաստեցին, և անոնց հետ ուրիշ կիներ: Եւ քարը զլտորուած գտան այն գերեզմանէն: Եւ ներս մտնելով Տէր Յիսուսի մարմինը չգտան: Եւ երբ անոնք հիացած էին այս բանին համար, ահա լուսաւոր հազուատներով երկու մարդեր հասան անոնց: Եւ երբ վախցան ու իրենց երեսները դէպի գետին խոնարհեցուցին, կ'ըսէ անոնց. «Ինչո՞ւ որջը կը փնտռէք մեռելներու մէջ. հոս չէ, հապա յարութիւն առաւ. յիշեցէք, ինչպէս խօսեցաւ ձեզի, երբ ան Գալիլիա էր. և կ'ըսէր թէ պէտք է մարդոյ որդւոյն մատնուիլ մեղաւոր մարդիկներուն ձեռք, և խաչ ելլել և երբորդ օրը յարութիւն առնուլ: Եւ դարձան և այս պատմեցին տասնամէկին և ուրիշ ամենուն:

Ը.— Սիրունեանի աւխարհարար (1902)

Բայց շաբթուն առաջին օրն անոնք գերեզման եկան առաւ կանուխ՝ իրենց հետ բերելով իրենց պատրաստած խունկերը, և ուրիշ կիներ ալ եկան անոնց հետ. ու զըլտորուած գտան քարը գերեզմանին վրայէն. ու ներս մտնելով չգտան Տիրոջ Յիսուսի մարմինը: Եւ հանդիպեցաւ որ, երբ իրենք կը զարմանային այդ բանին վրայ, ահա երկու մարդիկ երեցան անոնց քով լուսաւոր զգեստներով: Եւ իրենք երբ սարսափահար՝ երեսներն դէպի վար կը խոնարհեցնէին, անոնք ըսին. ինչո՞ւ մեռելներուն մէջ կը փնտռէք կենդանի եղողը. Հոս չէ այլ յարութիւն առաւ. յիշեցէք թէ ի՛նչ խօսած էր ձեզի դեռ Գալիլիա գտնուած ատենը, երբ կ'ըսէր թէ պէտք է Որդի մարդոյ մատնուի մեղաւորներու ձեռքը, ու խաչ ելնէ, և երբորդ օրը յարութիւն առնէ: Եւ անոնք յիշեցին անոր այս խօսքերը, ու վերագառնալով պատմեցին այս ամէն բաները տասնըմէկին և բոլոր միւսներուն:

ԿՐՕՆԱԿԱՆ

ՀՈՎԻՒՆ ՈՒ ՀՕՏԸ

(Ա. Տիմ. Դ. 12 — Ե. 10)

(Բ. կիր. Երևան)

Եղած են և ցայսօր կան թերևս տակաւին կրօններ, որոնց մէջ հաւատացեալն ու հաւատքի պաշտօնեան — իւրաքանչիւրը իրենին միայն զիտակ և խելամուտ — անտեղեակ են մին միւսին պարտականութեանց և իրաւունքներուն, և, այդ պատճառաւ, յոյժ շփոթ են անոնց ծանօթութիւններն ու զիտակցութիւնը՝ իրարու հետ իրենց փոխադարձ յարաբերութեանց մասին:

Դասակարգային խտրողութեան օգրիէ բղխած այս տարականոն վիճակը, որ արդիւնքն է ընկերային կեանքի և կարգի հին ըմբռնումներու, գոյութիւն չունի բնաւ Քրիստոնէութեան մէջ: — «Կը ճանչնամ իմիններս, ու կը ճանչցուիմ իմիններէն» աւետարանական պատգամը, որքան հոգեբանական՝ նոյնքան բարոյական իմաստով կշռուած զճիւղ մը, մէկն է այն նշանաբաններէն՝ որոնք յտակօրէն և միանգամայն կը պատկերացնեն ըսողներուն և լսողներուն, կառավարողներուն և կառավարուողներուն առընչութեանց օրինական բնոյթը:

Անոնք զիրար կը ճանչնան՝ միմեանց նկատմամբ իրենց վերաբերումի հիմնական և ձեւական բոլոր մանրամասնութիւններուն մէջ: Դադաուսուցումի (esotérique) գրութիւնը տեղ չունի քրիստոնէական ըմբռնումին մէջ, որուն համար ամէն բան — խորհուրդ, դաւանանք, վարդապետութիւն, պաշտամունք, ծէս, կանոն — հասարակաց են, այսինքն հանրամատչելի ամէնքին: Որովհետեւ եկեղեցին, իբրև կազմ և իբրև կեանք, որքան մէկին նոյնքան միւսին կը պատկանի. ամէնքը հաւասարապէս լինելով, Աստուծոյ Հոգւոյն կենարար ներգործութեամբը, անոր բաղկացուցիչ տարերքը: Ու ասկէց է նաև երկուստեք գոյաւորուած տեսակ մը հակակշիռի այն յօրինուածքը, որով հօտն ու հովիւը, ժողովուրդ և կղեր, ինքնարեւարար են-

թարկուած կը մնան միմեանց փոխադարձ հսկողութեան:

Հօտը զիտէ այսպէս թէ իր հովիւը կատարելով իր պարտականութիւնները հանդէպ իր հոգևոր խնամքին յանձնուածներուն, այսինքն իր վրայ ապրեցնելով սփոփարար խօսքի, բարի վարքի, գործօն սիրոյ, անկեղծ հաւատքի և սուրբ կեանքի անձնաւորուած օրինակը, իրապէս պըտղաբերած պիտի ըլլայ ձեռնադրութեան շնորհքը, որ իրեն բաշխուած էր մարգարէութեամբ՝ այսինքն իր ապագային նըկատմամբ լաւատես նախազգացումի ներշնչութիւններով: Թէ որքան աւելի կարենայ՝ քարոզութեամբ և ուսուցումով՝ հոգևոր վերանորոգութեան ազրիւր գարձընել Ս. Գիրքը, նոյնքան աւելի պատկառելի պիտի ընծայէ ինքզինքը հանրային զգացումին, և որքան աւելի յարատեէ իր պարտաճանաչութեանը մէջ, նոյնքան աւելի ապահովապէս պիտի կարենայ հանգիստանալ պատճառ իր և իր ժողովուրդին հոգևոր փրկութեանը:

Այո՛, զիտէ հօտը թէ հովիւին պարտականութիւնն է արժեցնել իր հեղինակութիւնը ոչ թէ, իբրև խստագատ աէր մը, աւելի կամ նուազ բուռն կերպերով, այլ իբրև ընտանիքի անդամ մը՝ որ պարտի միւս ամէն մէկ անդամին հանդէպ, իւրաքանչիւրին սեռին, տարիքին և խառնուածքին համեմատ, գտնել վարմունքի պատշաճ եղանակ մը և արդարամիտ սիրով քաղցրօցած բոյց ազդու այնպիսի մի ընթացք որ, հաւատքի լոյսէն բղխած համատարած պոյժաուութեան մը մէջ, սիրտերը կարենան մօտենալ իրարու, և միմեանց մէջ կարգալ բարիին օրէնքը, և անոր պարտաւորիչ ներգործութեան ներքեւ զգալ ինքզինքնին:

Ու պէտք է անգիտանալ թէ երկուստեք պարտականութեանց և իրաւունքի փոխադարձ այս զիտակցութիւնը օգտակար միայն կրնայ ըլլալ հանրային բարոյականի տեսակէտով: Վասնզի այդ կերպով է մանաւանդ որ մարդուն մէջ հնար կ'ըլլայ իր ճշգրիտ ձեւին հասցնել պատասխանատուութեան զգացումը, այսինքն իրականացնել իմացական և բարոյական ազատութիւնը, որ ամենէն գեղեցիկ ծնունդներէն է քրիստոնէական զաղափարին: Եւ

իսկապէս, հովիւը կը պատուուի միայն իր հօտին միտքին մէջ, երբ այս վերջինին՝ տարիներու ծանրութեան ներքեւ ընկճուած կամ իրենց երիտասարդութեան գարունին մէջ այս կամ այն կերպով ու պատճառաւ դժբախտացած անդամները ամէնքն ալ իրաւունք կը համարին իրենց այն յոյսը տածելու թէ Աստուծոյ պաշտօնեան, որ իրենց հոգիներուն վերակացութեան պաշտօնն է ստանձնած, պարտաւորութիւն ունի զաւելի կամ եղբօր զորովով վերաբերուելու իրենց:

Նոյնպէս, Աւետարանի բարոյակա՛նն է որ կը փառաւորուի, երբ, հովիւին եւ հօտին զիտակցութեամբ եւ զործակցութեամբ՝ հասարակութեան ծոցին մէջ մինչ մէկ կողմէ հանրային նպաստի ձեռնարկ կը կազմակերպուի, իրենց կեանքի նեցուկներէն զրկուած տկար էակներուն օգնութեան միջոցներ տնօրինելու համար, միւս կողմէ իրրիւ բարեգործական անխախտ կանոն կը հռչակուի արդարութեան սա սկզբունքը թէ ընտանիքը սրբութեան խորան մըն է և ընտանեկան խնամքը աւնոր հանապազորդ պաշտամունքը, եւ թէ՛ հետեւաբար՝ հաւատարաց և անհաւատ են ընտանիքի այն անդամները, որոնք կը թերանան իրենցներուն խնամարկութեան իրենց պարտականութեան մէջ, հանրութեան ուզելով թողուլ անոնց հոգը. թէ հանրային կարեկցութեան եւ աջակցութեան իրաւունք ունենալու համար բաւական չէ միայն կարօտ լինել անոր, այլ հարկ է նաև արժանի լինել անոր:

Իսկ այդ պայմանը, այսինքն արժանաւորութիւնը, մարդու մը, կամ՝ զոր օրինակ՝ այրի կնոջ մը համար, իր անցեալին վկայութեամբը միայն պէտք է մատնանշուի: — Անոր նախընթացը եղա՞ծ է բարի գործերու կեանք մը. իր զաւակներուն կրցա՞ծ է աւանդել պարկեշտ դաստիարակութեան մը շնորհները. իր յարկին ներքեւ պատսպարան ընծայա՞ծ է երբեք անտուն և անտէրունչ թշուառներու. հաւատացեալ եղբայրներու եւ քոյրերու մտտուցա՞ծ է, ի հարկին, անձնական ըսպասարկութեան սիփփանքը. հետամուտ եղա՞ծ է առաքինութեան. իր անհատական բարոյականին մէջ եղա՞ծ է անրի՞ծ... խիղճը ինքն իր մէջ պէտք է իսկոյն լսէ

պատասխանը այս հարցումներուն, երբ քրիստոնեայի մը՝ իր հասարակութենէն ընդունելիք բարեբարութեան վրայ է խնդրը. վստիքի բարիքը եթէ կրնայ յաճախ հատուցուիմը ըլլալ բարիքի մը, միշտ տըրիտուրն է սակայն բարութեան:

Չմտածուած պատահականութեամբ մը չէ բնաւ որ Առաքեալը եկեղեցւոյ առաջին հովիւներէն մէկուն՝ իր ձեռնասուն Տիմոթէոսի ուղղած պատուէրներուն մէջ կը հիւսէ նաև անոր յանձնուած հօտին պարտականութեանց կարեորագոյնները: Ինչպէս հովիւին զաղափարը անիմաստ պիտի ըլլար առանց հօտի զաղափարին, ու փոխադարձաբար, նոյնպէս անհասկնալի պիտի ըլլային մէկուն պարտականութիւնները՝ առանց միւսին իրաւունքներուն, եւ հակադարձաբար: Անոնք զիրար կը լրացընեն միայն այնքան գեղեցկօրէն. և այդամբողջացումէն է որ ի լոյս կուգայ ասիւրոյ օրինազրիքը, քրիստոնէական բարոյականին կենցաղականը, որուն մէջ կը պատկերանայ հովիւին և հօտին սրտանըւէր գործակցութեամբ օգնորուած կեանքը՝ «խաղաղութեան ջուրեր»էն ափնածիր Հաւատքի այն ազալարուտ»ին վրայ, որ Աւետարանի դաշտն է ինքնին:

Թ. Ն. Գ.

ԱՍՏՈՒԾՈՅ ՏՆՏԵՍՆԵՐԸ (*)

Յիսուս իր երկրաւոր կեանքի փառաւոր դրուագներէն մէկ քանին ապրեցաւ լեռներու կատարներուն՝ բարձունքներուն վրայ, վեր՝ հասարակ կեանքի ճղճիմութիւններէն, աստուածամերձ զրացնութեան մը մէջ:

Պէտք է մերթ ընդ մերթ ելնել կեանքի բարձունքները, և անկէ զիտել կեանքը, աւելի մօտենալ Աստուծոյ, և Անոր լոյսին մէջէն նայիլ մարդկային կեանքի տղեղ մանրամասնութիւններուն. անդունդէն կարելի չէ տեսնել հորիզոնին պայծառութիւնը:

(*) Ամփոփում՝ Տ. Սիոն Վրդ. Մանուկեանի բարոյին, խօսուած Համարձման Լեռան վրայ, ՏՆՏԵՍԻ Կիրակիին: **ԽՄԲ.**

Յիշեցէ՛ք Յիսուսի պատմութիւնը: Անոր կեանքի մեծագոյն զէպքերէն փորձութիւնը տեղի ունեցաւ Երիքովի բարձունքին վրայ, զոր Փորձութեան Լեռ կը կոչենք. այդ բարձրութեան վրայ էր որ Յիսուս մօտէն ճաշակեց Աստուծոյ խօսքին սնունդը՝ քառասուն օրեր, առանց նիւթական սնունդի, մեղի սորվեցնելու համար թէ մարդ միայն հացով չ'ապրիր:

Անդին Գալիլիոյ մէջ, Նազարէթի բարձունքին կատարը, Քարոբ լեռան վրայ էր որ ապրեցաւ եւ ցոյց տուաւ իր աստուածային պայծառակերպութիւնը: Իսկ հոս այս պղտիկ լեռան կատարին վրայ էր որ Յիսուս ապրեցաւ իր կեանքին վերջին եւ ամէնէն խորհրդաւոր դրուագը, որ եղաւ փակումը իր երկրաւոր գոյութեան մատեանին: Իր աշակերտները, որոնք մինչև հոս հետեւած էին իրենց Վարդապետի քայլերուն եւ խօսքերուն, դիւթուած Անոր կենաց բանի մագնիսէն, զարհուրանքով խոսն հրացմամբ եւ ապշած կը դիտէին Անոր վերանայը եւ անյայտանալն ամպերուն մէջ. երբ հրեշտակը սթափեցուց զիրենք եւ հրաւիրեց այս բարձունքէն վար իջնել աշխարհ, իրենց պարտականութեան գլուխը:

Մենք ալ ելած ենք այսօր այս բարձունքին զագաթը, բայց պէտք է բարձրանանք, վերանանք նաև հոգիով եւ միտքով ու աստուածային պատգամը առնելով դարձեալ իջնենք կեանքին մէջ, կատարելու համար մեր պարտականութիւնը: Այսօր, այս բարձունքէն ես կ'ուզեմ հընչեցնել ձեր սկիանջներուն մեր քրիստոնէական պարտականութիւններէն մէկը, զոր մեր Տէրը Տնտեսի առակին դասովը տաւորեց մեզի:

1.— Տնտեսի առակը (Ղուկ. ԺԶ. 1-13) Աւետարանի ամենէն խորիմաստ առակներէն մէկն է. անոր սորվեցուցած դասը որքան զորձնական՝ նոյնքան նաև խորհրդաւոր է: Անոր մէջ քրիստոնէութեան բարոյականի յարացոյցն է որ ի յայտ կուգայ: Վեր առնենք անոր կարեոր կէտերէն մէկ քանին եւ պահ մը խորհրդածենք անոնց վրայ:

Ի՞նչ է նպատակը Տնտեսի առակին. կամ ի՞նչ կը սորվեցնէ Յիսուս անով մեզի: Փրկիչը շատ իրաւամբ մարդիկը կը

նմանցնէ տնտեսի կամ վերակացուի: Տընտեսը պատասխանատու պաշտօնեայ մըն է, ուրիշի մը ինչքերուն մատակարարը, կրնայ պատահիլ որ օր մը ստիպուի լքել իր պաշտօնը, եթէ տէրը զժողովնայ իր զորձերէն: Ու պատահեցաւ արդարև այդ բանը Աւետարանի տնտեսին: Յանկարծակիի եկաւ ան օր մը լսելով իր տիրոջ հրամանը «Տուր զհամար տնտեսութեանք», զի ոչ կարես լինել տնտես: Եւ սակայն ուշիմ եւ մտացի մարդ, կրցաւ օգտուիլ մինչև վերջին վայրկեանը իր տրամադրութեան տակ եղած պատեհութիւններէն, զեղջեց իր տիրոջ պարտապաններուն պարտքերը, կարենալու համար գանձել յապաղած պահանջները եւ բարեկամութիւնը շահելու համար պարտապաններուն:

Տանտէրը իմանալով իր պաշտօնէին այս ընթացքը, ոչ միայն չբարկացաւ անոր, այլ, ընդհակառակն, զովեց անոր իմաստութիւնը, վասնզի զիտցած էր երեք շահերը հաշտեցնել, տանտիրոջը՝ զոնէ մասամբ գանձելով անգանձելի համարուած պահանջքները, պարտապաններունը՝ զանոնք բարոյապէս նկուս զիրքէ մը ազատելով, եւ իր իսկ շահը՝ ամէնուն բարեկուսութիւնը ապահովելով:

«Գիտցե՛ք նիւթական ոյժերէն (մամոնայէն) բարոյական զօրութիւն հանել»: Ահա՛ւասիկ տնտեսի առակին բարոյականը:

Մամոնայ, արամերէն բառ մըն է, որ կը նշանակէ ինճի, usugruwadf, haurusurpիւն, մէկ խօսքով աշխարհի նիւթական բարիքները, զորս Աստուած մեզի պարգեւած է, անոնց վրայ մեզ տնտես կամ մատակարար կարգիւով: Աստուծոյ է ամէն ինչ կեանքին մէջ. Ի՞նչն է տանտէրը ու արարիչը այս աշխարհին եւ համայն տիեզերքին. ու մարդը, տնտեսը, այսինքն կատարելիչը, վերակացուն միայն. ուրիշ խօսքով մեզի գործ մը, պաշտօն մը միայն յանձնուած է, անոր մեծագոյն պատասխանատուութիւնովը նոյն ատեն: Պատասխանատուութեան պարտականութիւնը մարդկային յատկանիշներէն աւագագոյնն է եւ ամենէն նուիրականը, անոր զգացումը ենթակայութեան սկզբունքէն կը ծնի. առանց պատասխանատուութեան ոչ մէկ բանական էակ կայ: Մարդիկ ամէն բանէ առաջ պա-

տասխանատու են Աստուծոյ: Անո՛ր պարտինք բո՛ւն իսկ մեր կեանքը և պատասխանատու ենք մեր կեանքի տարիներու ընթացքովը:

Մի՛ մոռնաք բնաւ տանուտիրոջ հրամանը. «Հաշիւդ տո՛ւր»: այս խօսքը, այս ցնցող հրամանը թող միշտ հնչէ՛ ձեր ազանջներուն, թող բախէ՛ ան ձեր սիրտին և խղճին զոնները: Թերեւս պատասխանատուութեան այս պարտականութիւնը շատ ծանր երեւի անոնց, որոնք կ'ոյզեն ըստ կամս գործել, իրենց քմահաճոյքին հետեւիլ, և վայելել միայն: Անոնք թող նային մարդկային կեանքի գործառնութեանց և աշխարհի ընթացքին վրայ, այս հողագունդին վրայ կա՞յ անհատ մը որ պատասխանատու չըլլայ որ և է կերպով, ըլլայ հանրային, ընկերային, քաղաքային, ընտանեկան և անհատական տեսակէտով. և ասիկա՛ անցաւոր և ժամանակաւոր բաներու համար է, ռըչափ և ս աւելի՛ ուրեմն երկնային և յաւիտենական բարիքներու համար: Ամէն ոք պէտք է տայ իր պատասխանատուութեան հաշիւը:

Առանց պատասխանատուութեան պարտականութեան՝ իրաւունք չկայ, առանց աշխատութեան՝ վարձատրութիւն չկայ, առանց ճիզի՛ հոգեկան վայելք չի կրնար ըլլալ:

Մամոնայէն բարեկամներ պէտք է շահիլ, պէտք է բարի ոյժեր հանել անկէ. զայն պէտք է օգտագործել, շահագործել, բարեգործութեան համար: Որչափ որ ըստացուածքը կամ հարստութիւնը «անիրաւ» է կոչուած, սակայն և այնպէս ինքն ըստ ինքեան անիրաւ չէ. դրամը, հարստութիւնը դատապարտելի չեն. ոսկին մեղաւոր է, այլ զայն անիրաւութեամբ շահող և կիրարկողն է մեղաւորը, անիրաւը, վասընզի դրամը կրնայ շատ օգտակար ըլլալ բարի նպատակներու համար, անով մենք կրնանք կեանքեր փրկել, խեղճեր ապրեցնել, անտէրներ պատասպարել, որբեր խնամել և տառապեալներ մխիթարել: Ահա՛ թէ՛ ի՛նչ ըսել կ'ուզէ Յիսուս. «Անիրաւ մամոնայէն բարեկամներ շինեցէք» պատուէրով: Քրիստոս դրամը կամ հարստութիւնը չի դատապարտեր — երբ արդարութեամբ կը շահուի և բարի նպատակներու համար կը գործածուի — ընդհակա-

ռակն, կը պատուիրէ որ քրիստոնեան աշխատի զայն օգտագործել իր հոգւոյն փրկութեան համար, բարի գործերով իրեն համար յաւիտենական դատաւորին առջեւ բարեխօս վկաներ, պաշտպան բարեկամներ շահի և անոնցմով արժանի ըլլայ յաւիտենական երանութեան:

Ոչ թէ հարստութիւնն է ուրեմն դատապարտելին, այլ՝ ա՛յն հարուստը՝ որ դրամը կը պաշտէ, որ զայն կը գերադասէ հոգեւոր գանձէն, որ անարդար նպատակներու կը կիրարկէ զայն, որ հարստութիւնը ինքնին նպատակը կը կարծէ կեանքին, և ոչ թէ միջոցը կամ գործիքը անդրագոյն վե՛ն նպատակներու, աստուածային խտէալներու, վսեմ յարացոյցներու, հոգեւոր երջանկութեան:

Մամոնան գերադասող հարուստ մըն էր զոր Յիսուս կոչեց «Անմիտ հարուստ», և որուն համար լսաւ. «Աւելի դիւրին է որ հաստ չուանը մտնէ ասեղի ծակէն — ինչ որ անկարելի է — քան թէ՛ այսպիսի հարուստ մը երկնքի արքայութեան դռնէն»:

2. — Տեսելի առակին Բ. կէտը, որ այս նիւթին հետ սերտ աղերս ունի, Յիսուսի հետեւեալ վճիռն է. «Ո՛վ որ քիչի մէջ հաւատարիմ է, շատի մէջ ալ հաւատարիմ կ'ըլլայ, և ո՛վ որ քիչին մէջ անհաւատարիմ է, շատին մէջ ալ անհաւատարիմ է: Ուրեմն, եթէ անիրաւ մամոնային հաւատարիմ չըլլաք, ճշմարիտ գանձը ո՛վ պիտի վստահի ձեզի»:

Կա՞յ արդարեւ ասկէ աւելի պարզ ճշմարտութիւն մը, եթէ մարդ մը պզտիկ բաներու մէջ հաւատարիմ է, այդ կը նըշանակէ թէ՛ հաւատարմութեան, վստահութեան, պատասխանատուութեան զգացումը ունի, հետեւաբար կարելի է անոր վստահիլ աւելի մեծ բաներ, աւելի խոշոր գործեր և պաշտօններ, և դարձեալ հաւատարիմ պիտի ըլլայ. իսկ ընդհակառակն, եթէ անհատ մը, պաշտօնեայ մը, պզտիկ, չնչին բաներու կամ համեստ պաշտօններու մէջ իսկ անհաւատարիմ է, անկասկած անոր կարելի չէ վստահիլ աւելի մեծ և պատասխանատու պաշտօններ: Եթէ հասարակ գործաւոր մը կամ արհեստաւորի մը աշկիրտը, իրենց պաշտօններուն մէջ ցուցնեն հաւատարմութիւն, ուղղամտութիւն և պար-

տաճանաչութիւն, անշուշտ հետզհետէ վըստահութիւն կը շահին եւ աւելի բարձր ու պատասխանատու պաշտօններու կը կօչուին. իսկ ընդհակառակն, եթէ անհաւատարիմ և անպարտաճանաչ գտնուին, կը կորսնցնեն իրենց պաշտօնն ու պատիւը:

Պէտք չէ արհամարհել որ և է գործ կամ արհեստ, ամէն գործ իր նպատակն ունի, ամէն արհեստ իր օգուտը՝ ընկերութեան մէջ. ամէն գործող կամ աշխատող կրնայ օգտակար անհատ մ'ըլլալ մարդկութեան, միայն ծոյլերն են անօգուտ: Սիրելի երիտասարդներ, ա՛յլ մէկ արհեստ արհամարհեցէք, այլ, աշխատեցէք, լծուցէք գործի, աշխատեցէք հաւատարմութեամբ, գործեցէք սրտով ու հոգիով եւ Աստուծոյ վստահելով. Ան պիտի օրհնէ ձեզ իր հայրական օրհնութեամբը և ձեր գործերը ու բարի խտէալները պիտի յաջողցնէ:

Գիտցէք լաւ տնտեսել ձեր ֆիզիքական, մտաւոր և հոգևոր ուժերը:

3.— Տնտեսի առակին Գ. և վերջին կէտը, զոր կ'ուզեմ ձեր ուշադրութեան յանձնել, Յիսուսի հետեւալ հաստատումն է. «Ոչ ոք կրնայ երկու տէրերու ծառայել, կամ մէկը պիտի ստէ և միւսը սիրէ, և կամ մէկը պիտի մեծարէ և միւսը արհամարհէ, չէք կրնար ծառայել թէ՛ Աստուծոյ և թէ՛ Մամոնայի»: Եւ միթէ այնպէս չէ՞, մարդ մը կրնայ երկու հակընդդէմ ուղղութեանց ծառայել, կրնայ երկու նկարագիր ունենալ:

Հոս, երկու հակառակ ուղղութիւններն են Աստուած և մամոնայ. քրիստոնեան պէտք չէ ոչ մէկ բան կամ անձ աւելի սիրէ քան իր Աստուածը, քան ճշմարտութիւնը, ոչ միայն մամոնան, աշխարհը և իր հարստութիւնները, այլ նոյն իսկ իր ամենէն սիրելի բարեկամները, իր ծնողքը, իր սիրելիագոյն պարագաները, և ոչ իսկ իր անձը: Մեր սրտին ու հոգիին մէջ առաջին և ամենէն նուիրական գահը Աստուծոյ պէտք է վերապահենք: Աւետարանը կը հրամայէ, «Սիրէ Աստուածդ քու բոլոր սրտովդ, բոլոր հոգիովդ, բոլոր մտքովդ և բոլոր զօրութեամբդ», այս է առաջին և մեծագոյն պատուիրանը աստուածային, ապա կ'աւելցնէ. «Սիրէ ընկերդ քու անձիդ պէս»: Քանի որ դուն քու անձդ կը ստորագասես Աստուծոյ, հետևա-

բար ընկերդ կամ սիրելիդ ալ պէտք է ստորագասես Անոր: Վասնզի եթէ Աստուած չես սիրեր, ինչպէս կրնաս անկեղծ և սուս սիրով սիրել ընկերդ, բարեկամդ: Եթէ զԱստուած չես սիրեր սուրբ սիրով, չեմ հաւատար թէ կը սիրես արդարութիւնը, ճշմարտութիւնը, բարութիւնը, սրբութիւնը, վասնզի այս բոլոր առաքինութիւններուն մշտահոս ակնադրիւրը ինքը Աստուած է: Այն մարդը՝ որ սէրը, այսինքն Աստուած կ'ատէ՛ չի կրնար սիրել. այն որ արեւը կ'ատէ՛ չի սիրեր լոյսը. այն որ սուրբը կ'անգոսնէ՛ չի սիրեր սրբութիւնը. այն որ բարին կը հալածէ՛ չի սիրեր բարութիւնը. հետևաբար, ով որ զԱստուած չի սիրեր, ճշմարիտ և սուրբ սէր չունի: Յիսուս յստակ և վճառական կ'ըսէ. «Ով որ իր հայրը կամ մայրը ինձմէ աւելի կը սիրէ, ինձի արժանի չէ, և ով որ իր ուսարը կամ դուստրը ինձմէ աւելի կը սիրէ, ինձի արժանի չէ» (Մատթ. Ժ. 37):

Անշուշտ այլևս կարելի չէ մամոնան բաղդատութեան եզր դնել Աստուծոյ հետ, ուրեմն ո՞ր մէկը պէտք է նախընտրել, քանի որ երկուքը իրարու հակառակ են, և կարելի չէ երկուքն ալ պաշտել: Քրիստոնէին համար երկրայանք չկայ, տատամսում չի կրնար ըլլալ այս երկընտրանքին միջև: Յիսուս մեզի կը ցուցնէ ուղիդ ընտրութիւնը, Ան կը պատուիրէ, «Նախ խնդրեցէք Աստուծոյ արքայութիւնը և ամէն ինչ պիտի տրուի ձեզի»: Պարզ է այլևս, Աստուած է մեր Տէրը, մեր իշխանը, որուն միայն պարաւոր ենք հնազանդիլ, և իր աստուածային կամքը սիրով կատարել: Մենք, քրիստոնեաներս, չենք կրնար հօգին ստորագասել նիւթին, դրամին, պէտք է դրամը զոհել հոգիին, և արդէն Յիսուս ալ իր այս առակով այդ գասը կը սորվեցնէ մեզի, այն ատեն ամէն բարիք պիտի բաշխուի մեզի:

Յիսուս Տնտեսի առակով կ'ուզէ քանգակել մեր սրտին խորը այն սկզբունքը թէ ամէնքս ալ հաշիւ պիտի տանք մեր աշխարհի տնտեսութեան: Մենք Աստուծոյ տնտեսներն ենք, համարառու ատեան մը կայ աստուածային արդարութեան, դատաստան մը դոյութիւն ունի, ուր մեզմէ հաշիւ պիտի պահանջուի, պէտք է պատրաստուիլ բաց ճակատով և անվախ ներ-

կայանալ անաչառ զատաւորին՝ երբ մեր տկանջին հնչէ Տիրոջ հրամանը, «Տուր զհամար անտեսութեան քոս: Աստուծոյ վճռական ձայնն է այս, որ պէտք է միշտ հնչէ մեր սրտին ու հոգիին խորերէն, արգարութեան շեփորն է այն՝ որ պէտք է միշտ արթնցնէ մեր քնացած խղճմտանքը, և ոտքի կանգնեցնէ պատասխանատուութեան պարտականութիւնը:

Ո՞վ քրիստոնեայ, եթէ աշխարհի կեանքիդ ընթացքին չունկնդրես այս ձայնին, եթէ տկանջ չդնես այդ փողին և ըստ այնմ չպատրաստուիս, զիտցած եղիր թէ կը պարտուիս, ոչ միայն այս կեանքին մէջ, այլ և կը կորսնցնես յաւիտենական կեանքի տրիտուրն ալ:

Սիրելի քրիստոնեայ եղբայրներ և քոյրեր, այնպէս մը ապրեցէք՝ որ յաղթէք աշխարհին և մահուան, ինչպէս մեր Փրկիչը յաղթեց և տառթուր կոխեց մահը:

Ինչ որ ունինք այս աշխարհին վրայ մերը չէ, մենք տնտեսներ ենք, պիտի գոյ

ժամանակ, և ասիկա անխուսափելի է, երբ պիտի հրաւիրուինք մեր տնտեսութեան հաշիւը տալու, այդ ժամանակը բընաւ թէական և կասկածելի չէ, այլ ամենէն ստոյգ բանն է, աշխարհային ամէն կեանքի վախճանը՝ մահը: Ինչ որ պիտի մնայ մեզի, և պիտի կրնանք տանիլ մեզի հետ մեր հոգին է, և մեր սուրբ կեանքը, մեր բարի գործերը: Ուրեմն ջանանք մամոնայէն բարեկամներ շահիլը քանի որ արնտես ենք և առիթը ունինք: Քաջ գիտնանք թէ չենք կրնար ծառայել թէ՛ Աստուծոյ և թէ՛ մամոնային:

Ուստի օգտուինք մամոնայէն, զայն բարի նպատակներու համար կիրարկելով, հաւատարիմ ըլլանք քիչ բաներու մէջ՝ իբրև տնտեսներ Աստուծոյ, որպէսզի աշխարհի և մեր հոգիներուն Տէրը, մեզ յաւիտենական օթեւաններուն արժանի ընէ, փառաւորելու համար զանուն ամենասուրբ Երրորդութեան, Հօր և Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ, յաւիտեանս, ամէն:


ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ

Ի ՍՈՒՐԲ ԱՍՏՈՒԱԾԱԾԻՆ

ՏԱՂ Ի ՄԵՒԹԱՐԷ

- Սուրբ Ասուածածնի կուսին
անարատ հարսին
- Յանկալի զուարթնոց զնդին
հրեղինաց դասին,
- Արեգակնափայլ դիմին
պայծառ պասկերին,
- Լի եւ բոլորեալ լուսին
վառվառ ասեղին.
- Աւղագնաց բոչուն զարմին
սուրբ սիրամարզին,
- Քաջ եւ վայելուչ արծուին
եւ բուն բազային,
- Աղանի ոսկի փեճրին
մաքուր սաւրակին,

Ծիծրոնահրնչող լեզուին
 կարմրոս կախալին .
 Անմեղ անարաս գառին ,
 անվորձ երնջին ,
 Նաւին կնդրուկ սաւելին ,
 կինամոն խրնկին ,
 Հաւսուրեան պասարազին ,
 փրկութեան զոնին ,
 ձեմարիս դաբիրային ,
 սուրբ սապանակին ,
 Երկնային մանանային
 ոսկի սափորին ,
 Մասամբ ձեւագրեալ բանին ,
 փառեախսակին ,
 Տեառնակոխ աղիւսակին ,
 գոյն շափիւղային ,
 Սինայ անմասոյց լեռին
 անկէզ մորենին ,
 Ծաղկեալ չոր գաւազանին
 որ ի խորանին ,
 Տուփ անոյժ փառից խրնկին
 ոսկի բուրուառին ,
 Գեղմանըն ցաղով լըցեալ
 առ Գէղէոնին ,
 Առիփ յաղթութեան եղեալ
 ջանն ի սափորին ,
 Զրհոր կնեալ աղբիւրին
 փակեալ պարսէզին .
 Բլուր մափուր կնդրկին ,
 հովիտ շուշանին ,
 Անարաս մափուր հարսին
 անախս փեսային ,
 Կարմիր եւ սպիտակ այտին ,
 որ յերգարն պատմին ,
 Զայն որ ոչ բառնայր երկին
 բարձաւ ի գրկին
 եւ արհնէր զհայրն անծին
 զորդին միածին .
 Զհոգին նեմարիս յաւէս
 փառակից նոցին
 Բարեբանեսցոմ եւ մեք
 ընդ Աստուածածնին :



Յ Ո Ւ Շ Ք Ե Ի Փ Ո Ւ Շ Ք

Տեսի զԱլիս ի Սեբաս. զիա՛րդ անմոռնչ՝ յամբընթաց
Սանեալ ընդ դաճըս, գոռայր ապա ի խոր ծոցս հովճաց,
Ո՛չ ապարանի հոյաւենի, ո՛չ բուրասանի ծաղկագեղ
Յաւելուին յամայի յափունս իւր փայլ ինչ շըհեղ.
Այլ ժիրաժիր մըշակաց բրտունի յեկիր հեղեալ անդ,
Զարեակէ՞գ արտոյայրն գործէին արգաւանդ,
Եւ ի քաղաքս եւ ի շէնս շուրջ բազմանայր զարմ Հայկայ,
Հարեալ հրոչակ համբաւուն մինչ ի սահմանս հեռակայ.
Վարժոցք մանկանց, վանորայք, աւանդք նախնեացըն սրբոց,
Զանանցականն ի հոգիս արժարծէին գյուտոյն բոց.

Ո՛վ երջանիկ որերոյն՝

Ի հայրենին քաղցր ի բոյն:

Տեսի զԵրասիս յԱյրարատ, գետահոսեալ արտաւոյ՛ . . .
Դամբանս, աւերս, համակեալս՝ յեզերս նորա՛ ի խոր սուգ:
Վըսեմականըն Մասիս ժամանակաց իշխեցող,
Զաղամանդեայ արտաւոյաց հեղոյր զնոփոք ջինջ ըզցող.
Եւ ծիածան եօթներփեան, ի սուրբ կայից սապանին,
Կամարանայր գեղափայլ, մինչ անդ ուր էջք են Բանին:
Սակայն, եհէ՛, յայսպիսեաց աւերակացն ի միջի,
Տեսէ՛ք զիարդ Արամայն անկորուս հետ բողբոջի.
Քնար հերթողին զուռենոյն կախեալ կողերց քրքրայ անդ
Ի շունչ քաղցրիկ ապառնեացն, ըղձից, ուխտից երկնաւանդ:
Ո՛վ սուրբ յուտոյն անմահի
Որ անդ յաւերսն պահի:

Ես զԱխուրեան տեսի անդ, ուր քաղաքաց մայրն Անի
Յեղեռական ի ստուերսն հոծ խընկէ զմահուն հովանի.
Հաննար նախնեացն Հայկազանց, հարտարութիւն արուեստից,
Զարմանահրաւ՛ առ մարդիկ, նախանձելիք հնոցըն դից,
Ընդ խաչանիւ ճափորսիւ, աներնչացեալք անդ դընին:
Ո՛հ, մինչ մտընչէր գետն անեղ, առ պարըստօք ոսանին,
Յաղեկըսուր ձայն նորա ծանեայ զլալիսն դառնահետ
Հայաստանեայց հաւօրէն. եւ, մինչ ի ձեռն ըզգլուխ յեց՝
Գէ՛տ կայի, շունչ իմ ուժգին յաներեւոյք տեղոջէ
Ազգեաց ի սիրտ իմ մեղմիւ. «Զէ մեռեալ սա, այլ նընջէ»:

Ով անկորուս դու փառաց,
Հանդիսարան անմոռաց:

Եւ այժմ ի փոյդ եկեալ տես, նրբաբանի՛նքդ Գանգես,
 Զաղերսանաց թէ կամիս, ցանկամ խօսիլ բանս առ քեզ.
 Որ զերկնաբերձ կասարացն ի քեզ հոսեալ ըզձին սուրբ
 Խառնես ի գայռ եւ ի սիղմ, ընդ արեգին լուծեալ հուրբ,
 Ծանի՛ր զի ես աս բեկորք ազգի փոփու այլ արգոյ,
 Հողմավարեալք ի բախտից երբեմն այստէն յեզերս փոյ.
 Ի փուրայիցքն Մասեաց զորս Երաշխայ բանան ջուրք
 Սովփեք ոսկոյ եւ նոխա, փաշազանց նեք, երկնից սուրք:
 Մի՛ խառնեսցես ըզնոսա ընդ այլ ազինս, ըզնոփոփ,
 Քանզի ես «ազգ սեպհական», ընդ միտք կալցին երկինք հոգ:
 Ո՛վ մաղբանացքդ բարի,
 Իցի՛ւ քո ուխտ կասարի:

Կարկարս, 12 դեկտ. 1917

Թ. Ե. Գ.

Յ Ն Ո Ր Ք

Ոսկի մարմինն աւազներու՝ կարօտահար
 Վերջալուստող հորիզոնի վառ սենջանփին,
 Ա՛ն, կարաւանն ըլլար դարձող իմ ո՛րք հոգին
 Կախարդալուր հեծող սրինգի մ'երգին համար . . .

Զուրբ գուցէ հեռուն, կանանչ ուլասիտէն,
 Արեւին ջերմ սիրէն այրած իր համբոյրով
 Լուսնին ժրպիտէն է կարօցքեր, ու կ'երազեն
 Իր հոգիին մէջ ուռիներ լոյսէն գինով . . .

Հեծող սրինգին ոսկի հեփեաթը միտք ըլլար
 Հին անծանօթ երազին փառքը վիրաւոր . . .
 Ես աղբիւրներն ամեն մոռցա՛յ քեզի համար . . .

Մութ ծառերուն ալ հեռացա՛յ սօսալիւնէն,
 Ու ցընորփի համբուն վըրայ մըսամուր
 Կ'անցնիմ՝ հոգուոյս վընիտ երկինքը հայցելէն . . . :

Ա.ՐԱՄԵՆ ԵՐԿԱՍԹ

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ՄԱՏԵՆԱԳՐԱԿԱՆ ՆՇՄԱՐՆԵՐ

Բ Ա Ր Ս Մ Ո Ւ Ն Ք

(Եզրիկ, էջ 115-130)

Ո Ի Ո

(Եղիեկ. Յեղ. Զ., Վարժ և Վկայաբ. Բ.)

Բարսումնի բառը մեր հին մատենագիրներէն միայն Եզրիկ կը յիշատակէ եօթն անգամ իր Եղծ Աղանդոց զիրքին մէջ: Marquartի ըսածին նայելով՝ սոյն բառը շատ հին փոխառութիւն մը կը թուի (Տե՛ս Յնաշարձան, էջ 292): Նոյն բառին զենտերէնն է barssma, պագենար՝ barsum, փարս՝ barsam, պրս՝ barsam: Հ. Աճառեան հետեւեալ կերպով կը մեկնէ այս բառը. «Ճիւղերու կապոց՝ որ կրակապաշտները աղօթքի ժամանակ՝ բռնում էին իրենց ձեռքին՝ սրբազան կրակի տօշ» (տե՛ս Հայերև Արևսական Բառարան, Բարսումնի բառը):

1836 ին իրանական լեզուաբանական ուսումնասիրութիւնները տակաւին չէին զարգացած. այդ պատճառաւ նոր Բաղդադի Հայկազեան Լեզուի» երկհատոր զիրքին հեղինակները անձանօթ մնացած ըլլալով Բարսումնի բառի իսկական նշանակութեան՝ կը գրեն, «Բարսումնք, որպէս պ. պէրսէմ, ի ձայնիցս՝ պիսիյան, որ է գաւազան կամ պիտն, այն է զլան. ուստի և նըշանակէ զՄատենան գալարեալ իրբև գաւազան ի վերայ զլանի. քանզի և առ պարսիկս՝ պիսիսէմ էր աղօթագիրք կուպաշտից կամ կրակապաշտից՝ կաւեալ մի մի տետր ի ձեռին ի վերայ կրակի ի ժամ պաշտման»: Բայց նոյն հեղինակները «Մնացորդի և ընդհանրութեան յայտնի» խորագրով յաւելուածին մէջ (էջ 1047) կը գնեն հետեւեալ բացատրութիւնը. «Ստոյգ է եղեալն ի կարգի՝ մեկնութիւն, որպէս գաւազան մոզական, կամ խուրձ գաւազանաց մանուց ի ձեռին յաշտարար քրմի. այլ սխալ է ասելն ըստ այլոց՝ թէ իցէ նաև աղօթագիրք պարսից, փոխանակ տետրոյ՝ թէ մոզն յընթեանու անդ գրանս Զէնտ կամ Զանդիկ

զրոց գրագաշտի, ունէր ի ձեռս և գրարսմունսն»: Այս յաւելուածով Բարսումնի բառին իսկական իմաստը կը պարզուի՝ թէ ան կրակապաշտներու աղօթագիրք մը չէ, այլ մոզական գաւազաններու խուրձ մը զոր ի ձեռին կ'ունենան մոզերը աղօթքի և այլ արարողութեանց ժամանակ: Բարսումնքը յաշտարարական կրօնի նուիրական իմաստ մը ունի, այդ պատճառաւ է որ խուրձը կազմող ճիւղերը կը հաւաքուէին յատուկ արարողութիւնով մը, ինչպէս կեղտական կրօնի սրբազան տունկն՝ ձուշ (Gui), որ, ըստ Պլինիոսի նկարագրութեան, լուսնոյ վեցերորդ օրը կը հաւաքուէր. ծառին տակը, ձէտերու համաձայն, զօհեր պատրաստելէ և ճաշելէ յետոյ, քուրմերը կը մօտեցնեն երկու սպիտակ ցուլեր՝ որոնց եղջիւրները այն ատեն առաջին անգամ կը կապեն: Սպիտակագլուստ քահանայ մը ծառ կը բարձրանայ և ոսկիէ յատոցով մը ձուշը կը կտրէ և սպիտակ պատտոսի մը վրայ կը դնէ. յետոյ զօհ կը մատուցանեն որպէս զի զիք շնորհեն երջանկութիւն և պարգևներ. այս եղանակաւ կը կատարուէր բարսումնքի խուրձի ճիւղերուն քաղը: Թէ ինչպէս կը պատրաստուէին նոյն մոզական գաւազանները, Westի թարգմանութեամբ, Sacred Books of the East Հատ. Ե. էջ 284, կը յիշատակուի հետեւեալ կերպով. «Բարսումնքը կը բաղկանայ բազմաթիւ փոքր գաւազաններէ, որոնք ի հնումն կը շինուէին մասնաւոր ծառերու ճիւղերէն, բայց այժմ ընդհանրապէս կը շինուին մետաղեայ բարակ թելերէ: Այս ճիւղերու թիւը կը զանազանուի ձէտերու տեսակին համաձայն, բայց սովորական է հինգէն երեսուն և երեք: Այս գաւազանները կը դրուին երկու մերձակից մետաղեայ յինարաններու մահկաձեւ գագաթին վրայ, և իւրաքանչիւրը կը կոչուի Մանրու, այսինքն, լուսնողէմ, և երկուքը միասին կը կազմեն բարսումնի-կալը (Baresom-dan) կամ գաւազանակալը: Բարսումնքը կը պատրաստուի պաշտամունք կատարող քուրմերու կողմէն կարգացուած աղօթքներուն տեղի ունեցած նուիրական ձէտերու ժամանակ. քուրմը նոյն ատեն ջրով կը մաքրէ գաւազանները և կը կապէ գանոնք Գաւսի կոչուած գօտիով մը՝ որ կը բաղկանայ արմաւենի տերեւէ ձեղքուած վեց

բարակ ժապուէններէ: Այս դօտին երկիցս թելերուն բոլորտիքը դարձնելէ ետքը կապ մը կ'ընէ, և ապա երրորդ անգամ մ'ալ դարձնելով՝ առաջին կապին հակառակ կողմը ուրիշ կապով մը վերջնական կերպով կը պնդէ: Ճիշդ այս եղանակով կը կապուի այն դօտին (Քուստիք) զոր բոլոր հաւատացեալ այր և կին իրենց մէջքին վրայ կը կրեն. (տեսնել նաև Մ. Փորթուզալ Փաշայի Եղիշէի գիրքին նախադրութիւնը, էջ 168): A. Hovelacqueի 'Avesta գիրքէն (էջ 425) քաղելով կը գնենք բարսմունքին պարսաստութեան եղանակը Ավեստայի մէջ: «Այն ճիւղերը որ կը կազմեն բարսմունքը արմաւենիի, նոննիի և մօշայի ճիւղեր են. Vendidadի (Avestaի երեք գիրքերէն մին) մթ. գլուխին մէջ Որմիզդ ցոյց կուտայ Զրադաշտի այս ճիւղերը քաղելու եղանակը: Գնա՛, կ'ըսէ ան, գնա, ով սուրբ Զրադաշտ, ղէպի ան ծառերուն որ ժմած են. զեղեցիկ, բարձրագէշ և զօրաւոր ծառը, և ըսէ այս խօսքերը. պատիւ Որմիզդին ստեղծած այն բարի և սուրբ ծառին, պէտք է զայն կարած ժամանակ ճիւղը զետինը ձգել. պէտք է կարած ատեն ձախ ձեռքով բռնել զայն փառարանելով Որմիզդը և Ամշասպանաները: — Այն բառը, որ Ավեստայի մէջ յաճախակի գործածուած և բարսմունք բառին կցուած է, phraçtreta բառն է: Նոյն բառը զանազան կերպերով թարգմանած են. աղէկ է որ մենք ըսենք թէ ինչ է մեր կարծիքը այս բառի նշանակութեան մասին. Spiegel կը հակի հեղինակութեան Nérioseghի (Ավեստան սանսքրիտերէնի թարգմանիչներէն մին) որուն սանսքրիտ թարգմանութիւնը parigrathita բառը կուտայ: Մէկ խօսքով բառիս «կապուած» իմաստը արդի թարգմանութեան նշանակութիւնն է նաև. ըստ վերջնոյս, բարսմունքի խուրճը «կապուած, մէկտեղուած» է այն իսկ պատճառաւ որ ան կը բաղկանայ խառի մը միջոցաւ իրարու հետ կապուած զանազան ճիւղերէ: Haug կը մերժէ ընդունիլ այս թարգմանութիւնը և կը զիմէ ստուգաբանութեան: Բառին երկրորդ մասը կազմող բայական արմատը կը նշանակէ, կ'ըսէ, ոչ թէ կապել, այլ լաւ սրբուել, տարածել. բառը կը վերաբերի բարսմունքը կազմելու համար գործածուած ճիւղերու հունձքին, և այստեղ անոր իմաստն է կտրել, քաղել. ուրեմն phraçtreta պիտի գործածուի իւրաքանչիւր կտրուած, քաղուած ճիւղերուն, առանձնաբար անուած և ուրիշներէն անկախ: Ըստ Hubschmannի, բառը կը նշանակէ "prostratus, զետին տարածուած: De Harlez կը թարգմանէ նոյն բառը «Բարսմունք կազմելու խուրճ» և կը քննադատէ Spiegelի թարգմանութիւնը, և սակայն զգալի եղանակով մը անկէ չի հեռանար, և ոչ իսկ աւանդական մեկնութենէն: Այս վերջինը մեզ բոլորովին ընդունելի կը թուի, և և կը կարծենք թէ պարզօրէն և խիստ ճշգրիտ եղանակաւ մը թարգմանուած կ'ըլլայ երբ կ'ըսենք «ճիւղերու այս խուրճը» (imat bareçma phraçtaretem): Ըստ Darmesteterի, (տե՛ս Avesta Բ. էջ 254) բարսմունքի հազար խուրճ կապել ստիպուած էին անոնք որ բարի գործ մը կատարելու պատժին ևնթարկուած էին:

Բարսմունք նշանակութեամբ հայերէնն ունի նաև վարսամը, բարսմունքին Բը Վով փոխանակուած, ինչպէս կը դիտուի կարգ մը հայերէն բառերուն վրայ: Համաձայն մեր պրպտումներուն բարսմունք նշանակութեամբ հայ լեզուին մէջ կը գտնուի նաև ուրիշ հայերէն բառ մը, Ուռ, հաւանօրէն պատմութեան մէջ (տե՛ս Յեղանակ Զ.), պարսիկ սպարապետ իր զօրքերը քաջալերելու ժամանակ կ'ըսէ. «Մի՛ մոռնայք զիդն և զպրակն և զուռն», այս խօսքին մէջ յիշուած երեք բառերն ունին իրենց կրօնական նշանակութիւնը. հայերէնի մէջ ուռ բառը, բացի սրթի բարունակ նշանակութենէն, ունի նաև որեւէ անկոյ սառի նշանակութիւնը. V. Langlois Եղիշէի Ֆրանսերէն թարգմանութեան մէջ նոյն բառն ուռն բառին հետ շփոթելով marteau (մարեճ) կը հակնայ, ինչ որ սխալ է, Միքայէլ Փորթուզալ Փաշա Եղիշէի իր օգտաշատ ուսումնասիրութեան մէջ բնուէ՛անդրագոտնար, իսկ Տ. Բարգէն Սրբազան (այժմ Վեհ. Աթոռակից կաթողիկոս Կիլիկիոյ) իր ճոխ հմտութեամբ և մանրամասնութեամբ զրի առած նոյն ուսումնասիրութեան մէջ կը գրէ, թէ ինչպէս քանի մը ուրիշ բառեր, նոյնպէս Եղիշէի գործածած ուռ բառը քննելի է և կը կուսէ

թէ ան տարբեր նշանակութիւն մը պէտք է ունենայ:

Ուր բառը բարամունք նշանակութեամբ կը յիշուի Ս. Յիզկիարուզիտի Վկայարանութեան մէջ. պարսիկ մոզ մը, Մախոտ անուն, Դունի մէջ, Զ. դարու կիսուն, կըրակի պաշտամունքին կը մասնակցէր. պահ մը կրակը կը սպառնայ հրդեհել տմէն կողմ. Դունայ հայ աւագերէցին միջոցաւ, Ս. Խաչի հրաշքով մը, հրդեհը կ'արգիլուի. Մախոտ յետ նահատակութեան Յիզկիարուզիտ անունը ստացած և կոչուած է Ասուածաստ վրայ. ուրիշ մոզերուն հետ կրակին զիմաց կեցած էր, մոզական սովորութեան համաձայն, որպէս զի իր շունչովը կրակը չպղծուի՝ բերանը կապած էր փայտը կամ փանաւը, զոր Ոսկերեքանի Եսայիի մեկ-նութեան հայ թարգմանիչը կապերսակ կ'անուանէ, մէկ ձեռքով ալ բռնած էր ուր իրը նշան հրամայելու: Ըստ Յայսմատուքի, Ս. Յիզկիարուզիտ վկային վկայարանութիւնը գրած է ներսէս անուն քրիստոնեայ պարսիկ մը՝ բանտակիցը նոյն նահատակին, Յիզկիարուզիտի նահատակութենէն վերջը. յետոյ ուրիշ մը կոկած է գոյն, իրը թէ Մախոտ՝ կրակին զիմաց կեցած՝ իր ձեռքը առած էր ուր հրամայելու համար. այս բացատրութիւնը հաւանական է որ վկայարանութիւնը սրբագրողին մեկ-նութիւնն է. մոզք փաստով կամ կապերսակով բերանը կը կապէր կրակին զիմաց՝ չպղծելու համար զոյն իր շունչով, ըստ Զրադաշտական սովորութեան, ծիսակա-

տարութեան կամ ազօթքի ժամանակ, ինչպէս տեսնք, անհրաժեշտ էր նաև ձեռքով բռնել քարաւունքը, որ է այլ և այլ ճիւղերու նուիրական խուրճը, վկայարանութեան մէջ գործածուած ուրը զրուած է քարաւունք բառին իրը հումանիշ: Ալիշան Ուրը կը հասկնայ պարզ դաւազան մը հրամայելու համար, ըստ վկայարանութեան, (տե՛ս Յուշիկ Բ. էջ 348, Հին Հաւասք, էջ 349). բայց մենք կը կարծենք թէ Եղիշէի և Ս. Յիզկիարուզիտ տօնելի սուրբին Վկայարանութեան մէջ գործածուած նոյն ուր բառը մոզերու յատուկ նուիրական քարաւունքն է զոր կը գործածէին անոնք, ինչպէս նաև ուրիշներ՝ կրակի պաշտամունքի և ազօթքի ժամանակ: Կը փութանք ապացուցանել այս պարագան հետեւեալ կերպով. Shâ-yast lâ-shâyast որ կրակապաշտներու կրօնական օրէնքներու վրայ ճառող պահլաւերէն գրուածք մ'է, ունի urvarâm բառ մը, ծառի փոքր ճիւղ նշանակութեամբ, (ur, ու, վերաւ, փոքր), նոյն բառը յիշեալ գիրքին անզգ. թարգմանութեան մէջ (Ի. 32) քանիցս յիշատակուած է baresôm, քարաւունք, իրը խուրճ նուիրական ճիւղերու, (տե՛ս Sacred Books of the East, Pahlavi Texts, part I, E. W. West):

Մեր համոզմամբ, ուրեմն Եզնիկի գործածած քարաւունք բառը ճշգրտօրէն հումանիշը կ'ըլլայ Եղիշէի ու Վարք ու Վկայարանութեան (Բ. հատոր) ուր բառին:

ՄԿՐՏԻՉ ԵՊՍ. ԱՂԱՒԻՆՈՒՆԻ

Պ Ա Տ Մ Ա Կ Ա Ն

ՆԱԽՆԱԿԱՆ ՔՐԻՍՏՈՆԷԱԿԱՆ ԿԵԱՆՔԸ(*)

ԺԲ. Քրիստոնէական կրթութիւնը

Հոսովմէական կայսրութեան մէջ, հանրային ուսուցումը կատարեալ ազատութիւն կը վայելէր և երեք դասակարգերու կը բաժնուէր. — նախնական, Երկրորդական և Բարձրագոյն:

Կարգ մը ոստաններու մէջ, գոյութիւն ունէին հոռոտութեան դպրոցներ, ինչպէս

նաև փիլիսոփայութեան, իրաւաբանութեան, բժշկութեան դասընթացքներ: Եթէ ստատուածներու մասին խօսելու պարտականութիւնը խորշում և խղճահարութիւն ազգած չըլլար, ապահովաբար քրիստոնեաներու ալ պիտի հանդիպէինք ուսուցիչներուն մէջ. բաց աստի, քիչ հաւանական է որ, Դ. դարէն առաջ, պետութիւնը կամ ուսուցիչներ նշանակելու իրաւունք ունեցող քաղաքները, ժողովրդին գէշ աչքով զիտուած մէկ մասին մէջէն, որոնք քրիստոնեաներն էին, ընտրած ըլլան վարժապետներ, որոնց նոյնպէս լաւ աչքով պիտի չնայէին:

Այսու հանդերձ, զարմանալի միայն

(*) Շարունակութիւն՝ տե՛ս. ՍԻՈՒՆ՝ 1932, Թիւ 4, էջ՝ 112:

պիտի ըլլար եթէ, երկու հալածանքներու միջև՝ երբեմն բուսական ալ երկար տեսող խաղաղութեան շրջաններու միջոցին, ձեռներէջ և քաջասիրտ հաւատացեալներ զանազան դպրոցներ բացած ըլլային:

Գիտենք թէ դպրոցի ուսուցիչներ նահատակուեցան, սակայն՝ անոնց գաղտնաբարտութեան շարժառիթը ո՛չ թէ իրենց պաշտօնին կիրարկութիւնն էր, այլ իրենց հաւատքն ուրանալ մերժելին միայն:

Արնորիտ հետտորը, Գ. զարուն վերջերը, քրիստոնէութեան դարձող նշանաւոր մարդոց մէջէն կը յիշէ «մեծատաղանդ ատենաբաններ, քերականներ, հետտորներ, բժիշկներ, փիլիսոփայութեան ուսուցչապետներ»:

Հաւանական չէ բնաւ որ, այս բոլոր մտաւորականները ուսուցչութիւնէ հրաժարած ըլլան քրիստոնէական հաւատքն ընդգրկած ատեննին:

Պատմութիւնը և հնարասութիւնը մեզի պահած են անոնցմէ ոմանց անունները: Գորգոնիոս, դպրատան ուսուցիչ մը, Կալիստոսի գետնազամբանին մէջ թաղուած. Կասսիանոս, ուսուցչապետ մը, որ Իմալայի մէջ մարտիրոսացած է. Որոզինէս, քերականութեան ուսուցիչ Աղեքսանդրիոյ մէջ. Փլարիանոս, քերականութեան ուրիշ ուսուցիչ մը Ափրիկէի մէջ. Անատոլիոս, փիլիսոփայութեան ուսուցիչ և Արիստոտէլի մեկնիչ՝ Աղեքսանդրիոյ մէջ:

Ոչ մէկ ապացոյց ունինք դաւանական դպրոցներու զոյւթեան մասին. ընդհակառակն՝ Իմալայի մէջ, Կասսիանոս իր գասերուն կ'ընդունէր քրիստոնէայ տղաքներ և հեթանոս պատիկներ, այս վերջիններն էին էր իրենց ձեր ուսուցիչը վայրագ չարչարանքի մը ենթարկեցին:

Անտարակոյս Փլարիանոսի աշակերտներն ալ հեթանոսներ էին. սակայն անոնք այնքան գորովագին կը սիրէին իրենց ուսուցիչը որ իրենց բոլոր միջոցներով, նոյն իսկ սուտ խօսելով, ջանահնար եղան դայն կորզել մահուանէ:

Հարմանալի է արդարեւ տեսնել քրիստոնէականներ, և անոնց մէջ ապագայ մարտիրոսներ, որոնք յանձն կ'առնեն մոնոէկներուն և երիտասարդներուն տալու բոլորովին հեթանոսական առասպելներով առգորուած կրթութիւն մը, զոր իրենց մա-

մանակակիցները կը նկատէին զրական գեղեցկութեան առատահոս աղբիւր մը:

Յոյն քերականը, չէր կրնար կարգալ և մեկնել Հոմերոսը կամ Պլինտարը, ոչ ալ լատին քերականագէտը՝ Վիրգիլիոսը կամ Ովրատիոսը, առանց ի յուշ ածելու — թէ իսկ քրիստոնէայ ըլլար — աստուածներու և զիցուհիներու արկածներն ու փորձանքները, որոնց պէտք է անդադար ակնարկէին աշակերտներուն գրաւոր պարտականութիւններն ալ:

Սակայն կ'երևի թէ, զիցարանութիւնը, այլ ևս զրականութեան թարմատար մէկ մասը նկատուած ըլլալով, հետզհետէ կը կորսնցնէր իր կրօնական նշանակութիւնը:

Ատենօք, առ ի չզոյգէ հաւատքի, զիւրահաւանութեան զիմում կ'ընէր ան. այսուհետև այլ ևս հասարակ տեղիքի, այլարանութեան և պատմուածքի դասանիւթի մակերեսէն վեր չ'իւլեր անիկա:

Անգամ մը մինչև հոն հասնելէն վերջը, ա՛լ մեծ վտանգ մը չէր պատճառեր անիկա քրիստոնէայ ուսանողներուն:

Շուտով կը զգային անոնք անդունդը որով իրարմէ կը զատուէին դպրոցին մէջ տուտպելները պարզող և Եկեղեցիին մէջ կրօնքը պարզարանող կերպերը. ու անոնք բնաւ չէին փորձուեր այս երկուքը իրարու հետ շփոթելու: Ահա թէ ինչո՞ւ համար հեթանոս դասական գործերուն ուսումնասիրութիւնը, որ անհրաժեշտ էր իմացականութեան կազմաւորումին, և տիրացումին համար ամբողջութեանը այն ծանօթութիւններուն որոնցմով կը շինուէր այն ատեն «պարկեշտ մարդ»ը, չարգիլուեցաւ քրիստոնէականներուն:

Տերտուլիանոս իր սովորութեանը անհետևական, քրիստոնէին կը մերժէ ուսուցանելու իրաւունքը, սակայն անոնց իրաւունք կու տայ դպրոց յաճախելու. վտանգի զրական ուսուցումը զոր հոն կը ստանային անոնք, անհրաժեշտ է մարզու վարքին համար: Եկեղեցւոյ պետերը այս հաստատութեան մէջ ինկան երբեք և հաւատացեալներու չարգիլելին ուսանիլը, ինչպէս որ անոնց չէին արգիլած ուսուցանելը:

Թ. րգմ. ՊԱՐԳԵՒՆՆԻ ՎԱՐԴԱՊԵՏ

ԵՐՈՒՍԱՂԷՄԻ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ

(ժամանակագրական ծանօթութիւնք
Ձեռագրէ հանուած)

1931 ին ամառը չորս հինգ օր վայելեցի Չմմառի Հայ միաբանութեան թանկագին ասպնջականութիւնը, մինչ վանքին և Անտոնեանց հոն ի մի հաւաքուած հայերէն ձեռագիրները աչքէ կ'անցընէի: Այս առթիւ վայելեցի նաև Գերագատի Պատուհասեանը անձամբ ճանչնալու ուրախութիւնը. չնորհակալ եմ Լիրանանի այս հին վանքին ինձի շաղկապ խնամքին, և ինձի տրուած ամէն տեսակ զիւրութեանց համար:

4. Պոլսոյ Անտոնեանց Միաբանութեան ձեռագիրներն ալ փոխադրուած են Չմմառի վանքը. անոնցմէ թիւ ՄՁԳ (284) թղթեայ նօտրպիր ձեռագիրին մէջ հանդիպեցայ Երուսաղէմի և իր Հայ միաբաններուն վրայօք կարեոր ժամանակագրական ծանօթութիւններու, ժԸ և ժԹ գրերուն վերարկերոյ: Ասոնք ամբողջութեամբ արտագրելով Սիոնի միջոցաւ կը հրատարակեմ այժմ ի զիւրութիւն ուսումնասէրներուն:

«Շնորհիւ և ողորմութեամբն աստուծոյ ի ՌՄԺՁ (= 1767) թուին, տեսնն կարագետ Պատրիարքին սրբոյ քաղաքիս Երուսաղէմի, ևս մեղաւոր Հաճնցի Սարգիս վարդապետս կարգեցայ ժամօրհնող Սուրբ Աթոռոյս, և աստ սկսայ զրել զեկեղեցական կառավարութիւն Սրբոյ Աթոռոյս զոր ինչ որ արտաքոյ տօնացոյցին առնեն, որպէս հնազոյն ձերունիք արարին, և ևս աստ զրեցի, վասն ապագայս յիշատակ մնալոյ, և վասն այսուհետև միշտ միակերպ կառավարելոյ յետագայ եղբարցդ խնդրեմ յիշման արժանի առնել մեզոյ»

«Եւ ևս Սրբոյ Աթոռոյս Մոմճի Կիւմիւռլիանէցի Ստեփանոս վարդապետս օրինակեցի այն տեսակին, զիտէ յոյժ եղծուալ էր և հնացեալ, և ևս խնդրեմ եղբարցդ նոյն վերոյ զրեալ յիշման զողորմին:» Ասկէ կը սկսի. «Այս է կարգ և սահմանք և արարողութիւն Սրբոյ Աթոռոյս

արտաքոյ տօնացոյցի:» Ասկէ վերջ տեղեկութիւններ կը տրուին՝ հաւանաբար Ստեփանոս վարդ. Կիւմիւռլիանցիի կողմէ՝ վանքին անցքերուն մասին:

«Սրբոյ Աթոռոյս պատրիարք Տարօնացի որ և Խորենացի Թէոդորոս վարդապետն վաղճանեցաւ ի թուին ՌՄԺ (= 1761) և Դեկտեմբերի Է (7) ին:»

«Զկնի նորին եղև պատրիարք սրբոյ աթոռոյս նորին աշակերտ Կէնճէցի Կարագետ վարդապետն, որ էր թուին ՌՄԺԱ (= 1762), և Ապրիլի ԺԱ (11): Որ և սա ևս վաղճանեցաւ ի թուին ՌՄԺԷ (= 1768) Յունվարի ԻԳ (24): Զկնի նորին՝ որ և սա ևս էր աշակերտ Թէոդորոսին՝ Պողոս պատրիարքի աւետիսն եկաւ ՌՄԺԷ (= 1768) Ապրիլի ԺԱ (11): ԺԸ (18) ին նստաւ յաթոռն: Որ և սա ի թուին ՌՄԻԳ (= 1775) և Մայիսի ԺԸ (18) վաղճանեցաւ, որոյ տէր լուսաւորեցէ զհոգին: Զկնի նորին նըստաւ յաթոռն, ՌՄԻԳ (= 1775) թվին և նոյեմբերի Թ (9), Մարտչի Զէքէմ օլլի Յարութիւն վարդապետի աշակերտ Յովակիմ պատրիարքն, որ է ի գիւղէն Քանաքէսու. որ և սա ևս վաղճանեցաւ ի թուին ՌՄԻԲ (= 1793) և սեպտեմբերի ԻԵ (25) վարագայ խաչի օրն: Զկնի նորին, նստաւ յաթոռն ի ՌՄԻԳ (= 1794) թուին, փետրվարի ԺԳ (14) Կէնճէցի Կարագետ պատրիարքի աշակերտ Եղոկիացի Պետրոս պատրիարքն: Սա ևս վասն Սրբոյ յԱթոռոյս հարկաւորութեան գնաց Յոպպէ առ մեծ մօպպտ՝ որ չեղիպատուս վերայ գնալոց էր, անդ հիւանդացաւ քանի մի օր և փոխեցաւ տա Աստուած որոյ զհոգին Տէր լուսաւորեցէ, ի թվին ՌՄԻԹ (= 1800) և յունիսի ԺԸ (18), յետ սորա ընտրեցաւ ի մեծն Պոլիս և կարգեցաւ պատրիարք Սրբոյ յԱթոռոյս՝ Վանցի Դարպասնի Թէոդորոս վարդապետն, ՌՄԻԹ (= 1800) թուին և Յուլիսի ԺԳ ին ուրբաթի օրն, և Ասպտեմբերի Ա (1) ին Պէրաթն եկաւ Պոլսոյ՝ բայց սա ոչ էառ յանձն՝ վասն Սրբոյ յԱթոռոյս սաստիկ նեղութեան և անթիւ պարտուցն՝ թէպէտ և բարեպէս կառավարէր՝ թէ միաբանքն և թէ տէրունական ուխտաւորքն. այսպէս մնաց մինչև Ի (2) ամ, յետ Բ. ամին, ի ՌՄԻԱ (= 1802) թուին և յուլիսի ԺԹ (19) շաբաթ օրն որ էր տօն Տապանակին նստաւ Սուրբ Աթոռն որոյ տէր տացէ կարողութիւն:»

«Զինի օր ևս սա ի թվին ՌՄԿԷ (=1818) և Օգոստոս ԻԲ (22) առ Աստուած փոխեցաւ, որոյ զհոգին տէր լուսաւորեացէ; Զորեքշաբթի զԻշերն, ի Զ(6) ժամուն աւանդեց; հինգշաբթի օրն թաղեցաւ ի Սուրբ Փրկիչ:»

«Եւ մնաց Սուրբ Աթոռն առանց պատրիարքի մինչև ի ՌՄԿԷ (=1819) և Օգոստոսի Զ(6)ին. ի ՌՄԿԷ (=1819) Օգոստոսի Զ(6)ըն օրն Զորեքշաբթի, Պօլսոյ Պօղոս պատրիարքին աշակերտ Անդրէաս վարդապետն եկն, և բերեալ ընդ իւր Իզնիմիտցի վէժիլ Գարրիէլ վարդապետի պատրիարզութեան հերքի հիւսնայինն և ի Շարաթի օրն որ է տօնն 200 հարապետաց եփեսոսի սուրբ ժողովոյն Օգոստոսի Թ(9)ին երեկոյեան հանդիսով տարաք սուրբ եկեղեցին և նստուցաք սուրբ աթոռն Տեառնեղբօրն. Աստուած բարի վայելու մն տայէ և երկար յամօք ժառանգեացէ ամէն:»

Տարբեր գրչէ. «Գարրիէլ պատրիարզն վախճանեցաւ յամի տեառն 1840, ապր. 25 և թաղեցաւ ի Սուրբ Փրկիչ: Եւ փոխանակեաց յետ նորա Զաքարիայ Արքեպիսկոպոս Մուշեղ Մամիկոնեան ի Տարոնոյ ի գեղջէն Կորեցի, որ ի վիկիդոքեան իւրում ի Պօլիս Երուսաղէմի Սուրբ Աթոռոյն քրոջըրեալ զազգօգուտ ախորժակ ազգին մերոյ հանել ևս ինարքի Հիւսնայուն, վասն մատուցման սուրբ պատարագին ի կենդանակիր սուրբ գերեզմանին Բրիտոսի փրկչին, պատճառեալ այսմիկ ազնիւ բաժանորդութիւն ընդ այլասեռ երկու ազգացն քրիստոնէից՝ Լատինաց և Յունաց:»

«Ի 1829 և սեպ. երկու սկսանք պատարագել յաջողութեամբ Աստուծոյ, ի ձեռն համբաւաւոր օսմանեան տէրութեան գործակատար Պէղճեան Յարութիւն ամիրապետին և Փիշմիշեան Միքայէլ ամիրային, որոց տէր վարձահատոյց լիցի ևս ընկալցի ի խորան երկնից ի փառս սուրբ տեսութեան իւրոյ:»

«Վախճանեցաւ Զաքարիա պատրիարզն ջրգողութեամբ ախտացեալ, ի 1846 մայիս 7 ի լուսանալ երեքշաբթի ի մետասան ժամու: Նստաւ յետ նորա յաթոռ պատրիարզութեան Երուսաղէմացի Կիրակոս արքեպիսկոպոսն ի 1847 փետր. 13 յերեկոյի Տեառնընդառաջի նախատօնակին մեծաւ հանդէսովէնութեամբ և իւրոյ

քաղցրիկ ատենախօսութեամբ ամենեցուն սիրտ յափշտակեց: Վախճանեցաւ Կիրակոս պատրիարզն ի 1850, մայիս 24 ի զիշերին յերրորդ ժամու, յորում լուսանայր բողոքածամանակեայ յանկարծակի ըմբռնեալ մինչև և անհնար նմա լինել զարման տանել, և փոյթ ընդ փոյթ զրաւ էառ ի կենաց: Եւ փառաւոր յուղարկաւորութեամբ թաղեցաւ ի նոյն օր ի Սուրբ Փրկիչ՝ որոյ հոգին տէրն լուսաւորեցի:»

«Յետ Կիրակոս հոգեկիր սրբազան պատրիարգին ի 1850, ընտրեցին պատրիարգ Զմիւռնացի Յօհաննէս եպոս. որ նորոգ վիկիլ կարգեալ գտաւ Երուսաղէմայ ի Պօլիս ընտրողութեամբ Կիրակոս սրբազանին: Եւ ազգային ընտրութեամբ. . . . հանդիսիւ նստուցանեն ի Սուրբաբու ի Սուրբ Սոջ եկեղեցին յաթոռն յանուն Սուրբ Երուսաղէմի հաստատել զնա ի պատրիարզութեան: Եւ ի նոյն թիւ յուլիս 30 ընտրողութեամբ խորհրդականաց հրաւիրակ գնացաք յերուսաղէմէ ի Պօլիս անձինք հինգ, նուաստ Յակօբոս վարդապետ Զլինկիրեան Կէլիպօյցի, Դուկաս վարդապետ Բալուցի, և ձերուսի Մատթէոս վարդապետ Կեսարացի, զլուս երկուց վարդապետացս (չօր հաճութեամբ իւրով խնդրեալ էր Յօհաննէս նորապսակ պատրիարզն ի Պօլսոյ տեղապահ զնել յերուսաղէմատանն ի Պօլիս ի տեղի իւր) և երկու սարկաւազ Կիրակոսեան տիրացու Յովսէփ Աղեքսանդրացին(*), և տիրացու Կէորդ Զորլուցի, և հասեալ ի Զմիւռնին շոգենաւա՝ յոր նստաք ի Պէրութէ. . . . ի մաքրանոցն արքունի կատարեցաք զօճ Վերափոխման Սուրբ Աստուածածնի, և չորեքշաբթի օրն ելեալ ի մաքրանոցէ զհինգ աւուր մաքրութեան միջոցին կատարելով, ի հինգշաբթի երեկոյին շոգենաւա նաւեցաք և հասաք ի շարաթ առաւօտ ի Պօլիս Երուսաղէմատան մեր: Եւ տուեալ զիւր ձեռքին հրաժարական սրբազան մեր վերադարձաք շոգենաւա ի Յօպպէ ի նոյնմեր 1: Եւ մեծաւ պատուով ելաք ի վանս մեր, աստանոր հանդիստ առաք, զի Բ. օր ի մէջ ալեկոծութեան մընացաք ի մէջ ծովու:»

Դարձեալ Ստեփանոս վրդպ. ի գրչէն:

(*) Ապա Յարութիւն Պաքիարք Վեհապետեան: Ի, Կ,

«Յորժամ փախտառիան ուխտաւորքն ընդ քերճիմանաց, չար սովորութենէ եղևալ որ սու պաշխիքն բան կու խնդրէն ի քերճիմանացն և տան, ի թուին ՌՄԻԳ (=1774) դարձեալ ժէ (17) սակի միջնորդիսն եթէ ոչ ունիցի միջնորդ՝ Ե (5) սակի սու պաշխն, է (7) գոյօրայ սայի պաշխն՝ Գ (3) գոյօրայ քիւփիզանց օտապաշխն տան, զայս վերոգրեալքս ուխտաւորաց քերճիմանիսն ի միջի իւրեանց ժողովին և տան, և ոչ թէ ուխտաւորքն տան ։»

«Ի թուին ՌՄԻԶ (=1777), և յուլիսի ԻԶ (26)ին Յատււմ օղլու Մէհմէտ փաշան Տեյլիբ եկաւ սուրբ քաղաքս յերուսաղէմ, և յուլիսի ԻԹ (29) որ օրն է շարաթ բազում կաշառ էառ Յոանկաց մեր Փրկչայ զերեզմանատունն առեալ ետ նոցա մասն ինչ ։»

«Ի պատրիարքութեան տեառն Յովակիմայ ՌՄԻԲ (=1783) թուին, և սեպտեմբերի է. վիճիլ Գարբիէլ վարդապետ վաղձանեցաւ Դ (4) տարի վիճիլութիւն արար ։»

«Յետ նորա Եւզոպիացի Մարտիրոս վարդապետ Ա. տարի վիճիլ եղև. իւր կամուսն ելաւ գործոյն ։»

«Յետ նորա Բերիտցի Գէորգ վարդապետն ևս Դ (4) տարի արար վիճիլութիւն, և ի ՌՄԽԱ (=1792) թուին և սեպտեմբերի Գ (3)ին վաղձանեցաւ. տէր լուսաւորեսցէ զհոգիին ։»

«Եւ ի սոյն թուոյն և սեպտեմբերի Ժ (10)ին նստաւ վիճիլ Եւզոպիացի լուսարար Պետրոս վարդապետ ՌՄԽԵ (=1796). մայիսի ԻԹ (29)ին, ելաւ վիճիլութիւն իւր կամուսն ։ Նա ևս նոյն թվոյն և յունիսի Ա. ին նըստաւ վիճիլ՝ Չըմշկէզէզցի Պետրոս վարդապետ՝ սա ևս վասն հարկաւորութեան Ալըբույ Աթոռոյս՝ յղեցին ի միմն Պօլիս ՌՄԽԹ (=1800) թվին և նոյեմբերի ԺԶ (16)ին ։ Սոյն օրն իւր տեղն վիճիլ կացոյց Մարաշցի Կիրաճոս վարդապետն ։ Ի ՌՄՄԲ (=1803)ին և հոկտեմբերի Ա. ին մեր վիճիլ Պետրոս եպիսկոպոսն ընդ Պօլսոյ տէրուսական ուխտաւորացն եկեալ՝ նոյեմբերի Բ. ին կրկին վիճիլ կարգեցին ։»

«Ի ՌՄԿԱ (=1812) և մարտի Ա. ին ուրբաթ օրն է (7) ժամուն Չըմշկէզէզցի վիճիլ Պետրոս հայր սուրբի վերա ճամլա իջաւ՝ որ ոչ ևս կարաց խօսիլ, հագլու սրբութիւն հառն, մինչև չորեքշաբթի օրն չորս ժամուն հանգեաւ առ Տէր, և եղաւ ի մէջ

Սբ. Փրկչին որոյ տէր լուսաւորեսցէ զհոգին իւր ։»

«Յետ սորա և ՌՄԿԱ (=1812)ին Տէրէվանքցի Պետրոս հայր սուրբն եղև վիճիլ, մինչև ի ՌՄԿԲ (=1813) և մարտի 22. սա ևս առ Աստուած փոխեցաւ. Տէր լուսաւորեսցէ զհոգիին ։»


«Յետ սորա ի ՌՄԿԲ (=1813) և մայիսին Եւզոպիացի Ստեփաննոս վարդապետն ի նուիրակութենէ եկեալ եղև վիճիլ ։ ՌՄԿԴ (=1815) նոյեմբերի Ա. Գարբիէլ հայր սուրբն վիճիլ նստաւ ։ Ի ՌՄՄԹ (=1810) և դեկտեմբերի ԻԶ (26)ին սուրբ Ստեփաննոսի տոնի օրն, մեր Յակոբ հայր սուրբի վերայ ճամլա իջաւ աջ կողմն. բարեբարն աստուած ինքն այց արասցէ ։»

«Ի ՌՄԿԱ (=1812) և յուլիսի Զ (6)ին առ Աստուած փոխեցաւ, նոյն օրն ևս զինեպան մանճախ Դանիէլն հանգեաւ առ Տէր, որոց զհոգիան նշունց Տէր լուսաւորեսցէ ։»

«Ի ՌՄԿԲ (=1813) և մարտի Թ (9) կիրակի զիշերն Զ (6) ժամուն Տէրէվանքցի լուսահոգի Պետրոս եպիսկոպոսն առ Աստուած փոխեցաւ որոյ հոգին Տէր լուսաւորեսցէ՝ նախ Պօլիս յետոյ սուրբ Երուսաղէմ վիճիլութիւն արաւ ։»

Վերի արտագրութեանս ամբողջ ընթացքին կային մէջ ընդ մէջ պարապ թողուած միջոցներ նաև ամբողջ էջեր ։

Յ. ԲԻԻՐՏԵԱՆ



“ԱՇԱ ՄԱՐԴԸ, ”

Խոսչկութեան պատկերին առջև

Շարժ մը խաչեր Գողգորայի վրայ ցցուած, Ռոնց մէջեղ պիտի խառնէ՞ր Ռեզին Առուած . . . Այլպէս վնասե՞ր դառեր առաջ՝ կոյր ամբար, Միամիտին մէջ տեսնելով իր սոսիս ։

Մինչդեռ աշխարհ եկած էր Ան արպէսի հէ՛ք Մարդկութիւնը դարձի բերէր արտակերպ՝ Ի անգիտակցի իր վիճակէ՞ն՝ Նոր Օրէնքին Պատգամովն ու օրինակովն իր սուրբ կեանքին ։

Այսպէս է միտ երբ Բարոյիցն հրգոր խօսիցն Կը գերիշխէ աշխարհաւ ամբողջութեան 2Եւսապուտ եւ խաւարակառ ուղեղներուն ։

Այսպէս է միտ երբ լուսաւոր Գաղափարին Տարածիչը կ'աւա՛րէ ամէն արուեստական Ու այլամերձ փաստերութիւն ցոփեսական . . . ։

ՄԵՂՐԻԿ

ՄԱՏԵՆԱԽՕՍԱԿԱՆ

ՏԱՐՈՆԻ ԱՇԽԱՐՀ, Պատկերներ ու Պատմումներ. — Գեղամ Տէր Կարապետեան (Գեղամ), Փարիզ, 1931, էջ 340. — Ն. Գ. Ռ. Մանեգար, Թիւ 3:

Հատորիս հեղինակը մին է գաւառացի մեր յայտնի գրագէտներէն: Ծնած է 1865 ին Մշոյ Դաշտի Խէյբիան գիւղը: Զաւակն է Տ. Կարապետ քահանայ Տ. Կարապետեանի, որուն խնամքին տակ ստացած է իր նախնական կրթութիւնը: Ապա Մշոյ Ս. Կարապետ Վանքի ժառ. Վարժարանին աշակերտած է մօտ եօթը տարի, և 1883 ին աւարտած է դպրոցական շրջանը: Յետոյ երկու տարիի չափ ալ էջմիածնի Գէորգեան ձեմարանին մէջ մնացած է, և առանց գասընթացքը աւարտելու Մուշ վերագոռնալով մտած է հանրային կեանքի ասպարէզին մէջ:

Հոս Գեղամի բազմակողմանի գործունէութենէն գրչի մշակի մասը միայն կը բաւէ ներկայացնել: Տակաւին իր պատանի հասակէն սկսած է գրել ան, և շատ բեղուն արտադրող մը եղած է: Գեղամ մշակած է բազմաթիւ ճիւղեր, և գնահատելի արդիւնաւորութեամբ: Ունի բանասիրական, պատմական, ազգագրական և վիպական արժէքաւոր գրութիւններ, տըպուած կամ անտպու: Իր գլխաւոր երկերն են. Մշու Դաւառական Լեզուի Բառեր, Յիշատակարաններ, Մշոյ Մուրաւանք Ս. Կարապետ, Ապրիլեան Կոստանք, Հոգային Հարցը, Տիրացուն և Ժամկոչը, և շատ մը յօդուածներ, ցրուած այլեայլ թերթերու մէջ: Ներկայ հատորը կը բովանդակէ մէկ մասը Գեղամի պատկերներուն և պատմուածքներուն:

Սոյն գրքին պարունակած բոլոր գըրուածներուն մէջ առհասարակ կը զգացուի հայրենասէր և ժողովրդասէր սրտի մը ազնիւ բարասլումը: Հայ գեղջուկ կեանքին պատկերները, զոր կուտայ ան գունազեղ գրչով մը, յաճախ տխուր են և ցաւազին, և քիչ անգամ միայն կան տեսարաններ, որոնք մարդը մտովի կը փոխադրեն գիւղացիի մը խոնարհ խրճիթը, ուր ան կը վայելէ պահ մը, պարզ, բնական և անմեղունակ կեանքի մը հրապոյրներուն քաղցր թովչութիւնը:

Հայ ազգագրութեան և ռամկագրութեան համար պիտանի բաւական հում նիւթ կը պարունակէ այս հատորը: Կըրնանք թուել այդ կարգի յօդուածներուն

կարեւորները. Թղրաքաց, Գուրանի ու Աւեսարանը, Հովի Կարօն, Մեր Լարախաղացներն ու իրենց Պաշտպան Սուրբը, Տնակի Մարտի, Կարն-Աղբիւր և Մասն-Աղբիւր, Գեղացիի Նախապաշարուն, Վեցհազարեակն ու Թղրաքար Մարտի:

Գրքին շատ յատկանշական կողմերէն մին է իր լեզուն: Մշոյ գաւառաբարբառին յատուկ բառեր և ոճեր մեծ առատութեամբ կը գտնուին գրեթէ ամէն գրուածքի մէջ: Ասոնցմէ շատերը գեղեցիկ և ընտիր են իսկապէս և կ'արժէ որ ընդհանրանան: Իր կիրարկած գաւառիկ բառերու մեծ մասին բնականաբար անձանթ է հասարակ հայ ընթերցողը: Այս պարագան նկատի առնելով Հրատարակիչները գովելի գաղափարն ունեցած են հատորիս վերջը կցելու Բացատրական Բառարան մը, որ անհրաժեշտութիւն մըն է գրուածներուն հասկընցողութեան համար: Հարկ է դիտել տալ սակայն որ Բառարանը փափաքուածին չափ լիակատար չէ: Ատկէ զատ ունի մէկ երկու թերութիւններ, զորս կարելի էր առանց մեծ դժուարութեան դարմանել: Զոր որ. նոյն գրով սկսող բոլոր բառերը պարզապէս իրարու ետեւէ գրուած են փոխանակ կանոնաւոր այբուբենական դասաւորութեամբ շարուելու: Դարձեալ, բնագիրին և բառարանին մէջ կարգ մը բառերու ուղղագրութիւնը միօրինակ չէ, մինչդեռ գրքին բառադիտական արժէքին տեսակէտով կարեւոր պայման մըն է այդ: Ահաւասիկ քանի մը օրինակներ. հերդեցունց (էջ 30), բառ. հերքեցունց. պըընհոտ (36), բառ. պընհոտ. զորեցուր (37), բառ. զորեցուր. փեճ (38), բառ. փեճ. պըըխսալ (55), պըըլխրալ (88), բառ. պըըխսալ. գազշտել (76), բառ. գսկշտել. ճանպըուկ (109), բառ. ճանպըուկ. թաճ (133), բառ. թիճ (տաճ). և այլն:

Ն. Գ. Բարեկամներու ձեռներէցութեամբ հրատարակուող մատենաշարին նախընթաց հատորներուն առթիւ Սիւնի մէջ արդէն մատնանիշ եղան այն բազմաթիւ առաւելութիւնները, որոնք յատկանիշը կը կազմեն սոյն շարքին: Զանոնք հոս դարձեալ թուելու հարկ չենք տեսներ: Ներկայ հաւաքածոն ալ մնայուն արժէք ունեցող երկ մըն է, և յանձնարարելի է բոլոր գըրասէրներուն:

Ն. Վ. Պ.

ՀՈԳ. Տ. ՏԻՐԱՆ ՎԱՐԴԱՎԵՏԻ ՈՒ ՂԵՐՁԸ

Ամենապատիւ Սրբազան Նախագահ Հայր,

Իբր նախագահ Պատկ. Միաբանական Ընդհ. Ժողովոյ, որ Ս. Աթոռին և Միաբանութեան վարչական վերին մարմինը կը ներկայացնէ, Ձեր Ամենապատուութիւնը ա՛յսօր տակաւին, Ձեր բարեբաօտիկ գահակալութեան քանի մ'ամիսներ ետք, բախտը և երջանկութիւնը կ'ունենանք տեսնելու ի գլուխ անդամոց ամբողջութեան այս ժողովին, զոր բացիք այս պահուստ ա՛յնքան իմաստուն և նշանակալից խօսքերով, որոնք կը գծեն Ս. Աթոռոյս զործոց ընթացքին համար լաւագոյն ուղղութեան մը նախագիծը:

Պիտի կրնամ ապահովարար ըսել, անդամակից հարց և եղբարց կողմէ, թէ Ձեր խօսքերը մեծապէս թանկագին և տպաւորիչ եղան, և ուշադրութեամբ ի միտ առնուեցաւ Աթոռի բարելաւման համար Ձեր գծած ուղղութիւնը: Ակնարկելով Ձեր խօսքերէն մէկ կէտին:

Արդարև սիրոյ և խաղաղութեան կեանքին լիութիւնը և ծողկումը, քրիստոնէական յորացոյցներու վրայ հիմնեալ միաբանութեան մը համար միակ նպատակը և ձգտումը պէտք է ըլլայ: Ի՛նչ կ'ըսեմ, եթէ զուրսէն զիտողի մը զիրքին մէջ գնէինք մենք գմեղ՝ տարօրինակ իսկ պիտի թուէք սիրոյ և խաղաղութեան յորգրներուն գոթութեան իրականքը Աւետարանի պաշտօնականներուն իրենց պետին կողմէ ուղղուած խօսքերուն մէջ:

Կրնամ ըսել Ձեր Ամենապատուութեան, պատուարժան հարց և եղբարց կողմէ, որ այս ժողովին բոլոր անդամներն ալ Ձեր զրած նպատակներուն իրականացումին ի բոլոր սրտէ ցանկացող են:

Սիրոյ և խաղաղութեան հիման վրայ մարդոց մեծ կամ փոքր բազմութեան մը զործակցութիւնը, Սրբազան Հայր, մի միայն զրուած կանոնի մը նկատմամբ ցուցուած անվերապահ հուստարմութեամբ հնարաւոր է: Եթէ քրիստոնէական սէրը գեր քան զկարգապահութիւն է, այսինքն օրէնքէն վեր, սակայն օրէնքը, կարգապահութիւնը միակ սանդղախն է, առանց որուն կարելի չէ մահկանացուներուս համար մազլցիլ զէպի սիրոյ բարձունքը:

Չո՛ւտ կրօնական ոգիով, չափուած-ձեռուած և անխտրական կարգապահութեան մը պէտքը մի՛շտ ալ ա՛յնքան խորապէս ցանկալի եղած է ամէ՛ն տեղ ուր զինուորու-


թեան մը, թէ՛ իսկ հոգևոր, կազմն ու կեանքը կայ, ինչպէս զոր օրինակ այս նուիրական յարկին տակ, յառաջ երթալու համար սրբազան առաքելութեան մը ճամբուն վրայ, և իրականացնելու համար առձեռն պատրաստ եղած հնարաւորութիւնները:

Ս. Ուխտիս Միաբանական Կանոնը, որ ուղղութիւն կու տայ այս ժողովի ընթացքին, իրաւ է թէ կատարեալ չէ: Բայց ուխտի չափ հանդիսաւոր բանով մը կապուած է անոր այս ժողովին անդամներէն իւրաքանչիւրը, և հաւատարմութիւն կը պարտի անոր ըստ ամենայնի, կիրարկելով իր իրաւունքները տրուած սահմաններու մէջ, նախանձախնդիր ըլլալով անոր, պատասխանատուութեան զօրեղ զիտակցութեամբ, անշուշտ մինչև կատարելագոյնին ստեղծումը, ներկայ Կանոնին բարեփոխութեամբ:

Ձեր Ամենապատուութեան նման բարձր հոգևորականի և Հօր մը այս ժողովին գլուխըն անցնելովը անկասկած աւելցաւ անոր հեղինակաւորութիւնը և արդիւնաւորութեան ընդունակութիւնը:

Տարակոյս չունինք բնաւ, Սրբազան Նախագահ Հայր, որ երբ այս մարմինին ղեկը ձեռք կ'առնէք, զայն ուղղելու համար զէպի ազնուագոյն ձկտումներու իրականացման նաւահանգիստը, պիտի առաջնորդէք զմեզ, առանց թոյլ տալու որ հաշտուինք տարամէտ ուղղութիւններու հետ, զէպի այս ուխտին Սրբազան նպատակը, մաքուր քրիստոնէական եղբայրակցութեան և հասարակաց կենցաղի ոգիին համապատասխանող կարգ-կանոնի ձևմտով, որուն վրայ այս ժողովին անդամները Ձեր հետ պիտի ունենաք միշտ:

Այս զգացումներով, Հայր Սրբազան, ժողովոյս անդամներուն կողմէ ցնծութեամբ կը շնորհաւորեմ Ձեր Ամենապատուութիւնը իբր նախագահ, և անկեղծ սիրով շնորհակալութիւն յայտնելով Ձեր խօսքերուն համար, կը յուսամ զօրեղապէս որ Ձեր Բարձր Արբազնութեան բաղձանքները, որոնցմով կը սկսիք գործի, ողորմութեամբն Աստուծոյ պիտի իրականանան հետզհետէ, ստոյգ և իսկական վերելքի մը բարիքները բերելով Ազգին և Ս. Ուխտիս ընդհանուր եղբայրութեան համար ա՛յնքան սիրելի եւ պաշտելի եղող Ս. Աթոռին, որ սա ալ իր կարգին օրհնութեան աղբիւր մ'ըլլայ մեր Հիջ. Ուղղափառ Ս. Եկեղեցւոյն և Ազգին:



ՆՇԽԱՐՔ ՆԱԽՆԵԱՑ

ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹԵԱՆ

ՅԱԻԵԼՈՒԱԾ

Ի ՎԵՇՏԱՍԱՆ ԱՍԱՑՈՒԱԾՍ Ս. ԵՓՐԵՄԻ

ՎԱՍՆ ՆԻԿՈՍԻԿԵԱՅ ՔԱՂԱՔԻ

(Շար. Սիւն, 1931, Թիւ 6 էջ 185)

Ա՛հն է խորհրդակից ծածուկ ներքին մըտացն. ոչ պահէ ընդ նմա ստուգութիւն, զի յայտնէ գնեքին խորհուրդս նորա: Զի խորհուրդն ներքին որ ծածուկ է, յայտնի է, թէ զիա՛րդ եւ զի՛նչ է: Եթէ լիտեանս սակաւ միտքն, աղաղակէ ակն առաջի արտաքնոց զծածուկ արատս տգեղութեան նորա, յայտնէ առաջի տեսողաց: Ո՛ սիրտ ծածուկ, ո՛ւր ես զի արար զքեզ ակն մերկ, տեսանեն ծանուցք զանարգանս քո, զի սահիս ի վերայ բրաց: Աստուած արար սինեակ զի բնակեացէ սիրտ քո իբրև ըզգաստ: Զծածուկութիւն որ է ի սենեկին, ցտենն զամենայնիւ հայեցածք: Ո՛ ոչ քարոզէ զքեզ ո՛ սիրտ: Եւ խայտառակէ զըրպարտեալ, և զրկեալ է ակն, թէ լիտի է քոն զամենայն զպայուենս: Իբրև զոն եւս չար քան զնա անդամք որ են ի մարմնի: Անա ամենայն անդամք ի միտսին յայտնեն զտաղանս սրտի: Բարձանեալ են անդամք ի սրտէ: Թագաւոր է զպայնոց, եթէ յանգարծ⁽¹⁾ կապեացէ սիրտ զխորհուրդ սիրոյ ընդ իմիք, յայտնեն զխորհուրդսն անդամքն: Զի գուշակ իւր յընտանեաց⁽²⁾ է: Բերան ճառիւքն զոր երկրորդէ, գուշակէ թէ ում են միտքն: Զի որով միշտն կայ ի բերան, ճաշակ ի սիրան թէ զիարդ է, զճաշական զոր տայ բերան, ի ներքին համբարեաց⁽³⁾ կարկառու: Զի յոր ինչ բը-

նակաւոր է սիրան, ի նոյն խոկայ եւ լեզուն: Որսացեալ ըմբռնի ի մէջ շրթանց որ ինչ ծածուկն է ի խորհուրդսն: Զի բաց է միշտ բերան, զերծանին ելանեն ծածուկեալք: Զի չիք դռնապան եւ ոչ դուռն, կողոպտեալ լինին միտք: Բաժանեալ է բերան ի սրտէ, եւ զողանայ յայտնէ ըզծածուկս նորա: Մեծարեալ են միտքն եթէ ի ներքս իցեն, եւ ոչ զլիտեն եթէ արտաքս սահին, բարձանեալ են ի սրտէ, եւ ականջք լուսք ի խաւսից, խաւսիւքն ուրում ծարաւի են լսել, քարոզեն թէ զինչ են միտքն: Ծառն որ նոցա քաղցրանայ, հայելի է նա մտաց, նոզաւ տեսանեն ըզնա ի ծածուկ: Զի փորձեն թէ զինչ քաղցրանայ նմա ըստ ծարաւոյ մտացն, նոյնպէս ընուն եւ մուծանեն լսելիքն, սիրէ, զի յամենայն գրուցի, զոր ինչ սիրէ զլիպեցի նմա. զեղու եւ հեղու յունկանէ ճառ որ ատելի է մտացն, ահա աղաղակն երկոքեան սկանջքն թէ ո՛ր լուր քաղցրանայ նմա⁽¹⁾: Մերկացեալ եւ յայտնեալ կան միտքն իբրև զարբեալ առաջի արտաքնոց: Նոյ որ արբեցաւ եւ մերկուցաւ, երկու եղարք ծածկեցին զանարգանսըն, զորդի հաւրն զգայնոց⁽²⁾, յաճախեն անդամք զանարգանս: Բայց յիւրախ պաշտեցան ի նոցանէ եւ ի սոցանէ: Որդիք նոյի զի տեսին գհայրն թէ ցած էր, ծածկեցին զանարգանսըն: Վասն զի ցած էր ի լրջէ, ծածկեցին ի քուն զմերկութիւն նորա: Իսկ զգայունք առակեն ըզմիտս, քանզի լիտի է առակէ զնա զոյն երեսաց, զի ցուցցէ թէ զարգասէր է: Առակէ զնա աւզ ոտից, զի ցուցցէ թէ աղտասէր⁽³⁾ է: Առակեն զնա եւզք եւ խունգք, զի ցուցցեն զչառայութիւն նորա: Ծանակէ զնա պճնել զլիտոյ, զի ցուցցէ թէ կորագլուխ է: Ծանակէ զնա փայլուն հանդերձից, զի ցուցցէ ըզլիտութիւն նորա: Ամենելին աղաղակէ զիւրմէ, թէ ճառայ է նա մեղաց: Սիրտն թագաւոր անդամոց, պաշտէ ճառայութիւն ցանգութեանց: Արտաքին անդամքն աղաղակեն թէ պարտեցաւ զլուին նոցա ի ներքս: Ծառայութիւն

(1) Այսպէս յօրինակին:
 (2) Օր. գրէ յնասնեաց,
 (3) Կարծեմ թէ՛ համբարաց ընթեռնի է:

(1) Բնագիրն աստէն, որպէս եւ բազում ուրեր ի Տառիս. խանգարեալ է:
 (2) Տ. նննդ. 9, 20-27:
 (3) Բառս այս պակասէ ի բառգիրս:

ծածուկ սրտի, ահա քարոզի յանդաման: Մատիւր առ արտաքին զգայութիւնսն, եւ նոքա պատմեն զպատմութիւննորա: Աւաթ նորա ներքինք, քարոզին ի ձեռն զարգարանացն: Արտաքին զեղովն երեւի ծածուկ տղեղութիւնն իւր ներքին: Որ ոչ զիտէ զնա ի ներքոյ, արտաքոյ կարէ ուսանել: Ծածուկք նորա որ ոչ քննին, ի ձեռն յայտնեաց իւրոց հասանին: Զինչ հարկ է խնդրել ի ներքոյ, զի ահա ամենեւին արտաքոյ յածի: Մի խնդրեր ի ներքոյ զմիտս, զի ի վարս իւր նկարեալ է: Արտաքին երեսք մարդոյն, հայելի են խորհրդոց նորա: Նկարեալ են ընտրողաց ծածուկք նորա ի յայտնիս իւր: Եւ շնչոյ որ ոչ երեւի, մարթի երեւիլ մարմնով: Թէ զինչ են բարք շնչոյ, մարմին կարէ ուսուցանել քեզ: Եթէ զոյ ցանգութիւն ի բարս նորա, մարմին կարէ յայտնել քեզ: Եթէ զոյ ի նմա հպարտութիւն, մարմին կարէ գուշակել: Մատիւր առ մարմին արտաքին, եւ ահա տեսեր ամենեւին զնա: Տես թէ բարի բնութեամբ, քննեա թէ չար իցէ բնութեամբ: չէ չար կամ բարի բնութեամբ, զի կամաւք իւրովք է բարի կամ չար: Մատիւր առ արտաքին զգայունս, եւ ահա թուեն զներքին արտասն: Մի քննիր զծածուկ իրս, զի հաւանեցուցանեն զքեզ յայտնիքն: Աղաղակեաց մարգարէ(1), թէ դստերք Սիւրբի կաւչկաւք եւ կաքաւելով բարկացուցին: Համարեցաւ եւ թուեաց զզարգս նոցա, եւ համեմատեաց եղ զնեղութիւնս նոցա: Զի անարկեսցեն զզարգարանս իւրեանց յերկիւղէ նեղութեանցն իւրեանց: Թուեաց բովանդակեաց զզարգս նոցա, եւ կոչեաց ի վերայ նոցա զերեւ վարս: Համեմատեաց եղ զփոշի ճանապարհացն, ըստ ցանելոյ եւ հոտոյ խընկոցն: Փոխանակ ցանկալի ծամակալացն, ետ կնտութիւնս գարշելիս: Փոխանակ հիւսից պսակեալ ծամակալաց, ետ երթալ հերարձակ ի գերութեան: Փոխանակ պաճաւանդացն(2), եւ ականակապն կամարաց, երէզ(3) գաւտի ածէին ընդ մէջ: Խոստացաւ նոցա բոկութիւն, փոխանակ պճնելոյ կաւչկաց իւրեանց: Զի գործեցին ամբա-

բըլտութիւն ի ծածուկ, խայտառակեաց գերութիւն յայտնապէս: Պոռնկութիւն զոր սիրեցին, ետ զնոյն նոցա ի գերութեան: Զարչարեցաւ պոռնկութիւն ի գերութեան, զի եղեն պէտքն առանց կարգի, գործէր առանց տարինի բռնութեան, եւ ոչ կամաց: Ետ զպոռնկութիւն պիղծ կանանց, եւ ոչ ետ ըստ կամաց նոցա: Ոչ ետ զնա որպէս սիրեցինն, զի մի խափանեսցի վրէժտութիւնն: Ոչ ըստ կամաց պոռնկեցան, զի ըստ կամաւ(4) պոռնկէին: Որ ինչ ի հանդիստն էր նոցա, ետ զնոյն իրբեւ ի տանջանս: Որովք բարկացուցին, տանջեցան: Զի իմաստուն է եւ խորին հատուցանողն: Ածղացան մարմինք նոցա ի գերութեան, եւ շարաւտեցան խուսկք նոցա(5): Ապականեցան զեղք նոցա, եւ խարուեցան կորեան զոյնք նոցա: Ոչ էին երեւելիք ի գերիսն որ երեւելիք էին ի քաղաքս: Ոչ ոք ճանաչեաց(6) զնոսա յանուանէ, զի եղծան ի գերութեան զոյնք նոցա: Ետ նուանէ նոցա լսաւ ճանաչէր յորժամ խաւսէին: Խոնարհեցոյց գերութիւն զգիրգ կանայս որ ի խաղաղ շինին փափկանային, զի զտէր շինին բարկացուցին: Առ ի նոցանէ վրէժ անապատն: Որոյ փափուկ էին երեսք իւր, նորա առաւել այրեցան զէմք: Միւսմ միջուրէի ոչ տեսեաց մաքրել եւ զտեալն բազում ամաց: Փափուկ ծաղիկ զոյնք նոցա եհաս ի տապ եւ խամրեցան: Այրեցան յարեւու զարգք նոցա, ծաղիկքն հովասունք զարգուք խաղաղութեան(7) տղեղ էին, առաջի Բարձրելոյն(8) խոնարհասիրի(9): Միւրմամբ(10) գերութեանն գեղեցկացան, առաջի Ստուգին ասպաշխարոյ սրտիւ: Ի շինի(11) մարմին պայ[ճառա]նայ(12), ի գերութեանն հոգի գեղեցկանայ: Պճնեաց զնոսա չարն ի շինի, զի տգեղասցին զարգուք իւրեանց(13): Տգեղացոյց ըզ-

(1) Ես. 3, 16 հհ. եւ յայլ տեղիս:
 (2) Նշանակութիւն բառիս անյայտ է ինձ:
 (3) Երէզ ի կիր արկեալ թուի թէ իրբեւ երիզ:

(1) Թուի թէ կամել ընթեռնի է:
 (2) Տ. Ողբ. զլ. 4:
 (3) Անտովորական խոնարհումն:
 (4) Օր. վրիպանօր ունի աղաղութեան:
 (5) Օր. սիալանօր գրէ արձրելոյն:
 (6) Նոր ինչ յօղուածոյ բառ, զոր օր. Թուի թէ վրիպանօր գրէ՝ խոնարհիսիրի:
 (7) Օր. ունի ծիւղամբ:
 (8) Օր. ունի ինի:
 (9) Օր. աստէն ծակոտ եւ մաշեալ:
 (10) Օր ունի իւրեան:

նոսա Բարին ի գերիս, զի զարգարեացին նմա զեղջիւ: Բարեւուն եւ Ասորեստան որ են զբացիք մեր մատուռք խաղաղին եւ ինն գերեցին զգտերս Սիոնի, զի ամբարըշտեցան: Եթէ ի հեռոյ չ. . . . (1) գերեցին, քանի՜ եւս գերեցն զմեզ ի մատոյս: Սաստեա՛ Միքին(2) ի գտերս քո, զի ոչ սաստեաց Սիոնի ի գտերս իւր: Ազտինայք քո ահա լիտի են, ազատ կանայք քո չեն ծանունք: Կոյսք քո. . . . ք(3) են, զգ[խտք] քո [լիտիք են], զգեստ հանդերձից նոցա [լիւր]ք. . . . ն. . . . լիտի. . . . որք երթան ի հարսանիս. . . . ճ. . . . գ. . . . իր[րեւ]. . . . անս. . . . հ. . . . մինչ չէին եկեալ յաշակերտութիւն: Իրբեւ աշակերտեցան, զարգարեցան: Իրբեւ ըզգատտացան. . . . ն կոյսք. . . . տացեալք արգելեալք. . . . ան յայրատութիւն. . . . եւ հրապարակս. . . . կա. . . . ընդ ձեռամբ հաւր. . . . ահ[իւ] [իւ] [ւ] զուշութեամբ, յառաջագոյն ընդրե[լ] զեկեղեցի ընդ մաւր: Եւ զվարդապետս մոխանակ հարց: . . . ս երեսաց ս. . . . եւ ոչ կացին ի սմին ուխտի: [Ե]լին յեկեղեցոյն]. . . . —

Մանորարիւն.— Աստէն, ի կատարածի իջին (թղ. 385բ) զաղարեցուցանէ գրիչն զբովանգակ զբուռան:—

Հրապարակեաց Ֆ. Յ. Մ.

Վ Ե Ր Զ

(1) Բառս եղծեալ է եւ անընթեռնի:
 (2) Իմա՛ ՄԾՐԻՆ:
 (3) Թերեւս ընթեռնի ձգիւրեմ.— Աստի ըսկեալ մինչեւ ի կատարած ճառիս գրութիւնն ուրեք ուրեք քերեալ եւ եղծեալ է: Քարտք թուեցաւ ինձ, որչափ ինչ ճնար էր, ի կարծ դատելով, լնուլ ըզթերին ընագրին:

ՍԻՈՆԻ ԱՌՍԱԲԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Պ. Ե. Ե. Պուէնոս Այրէսէն կը հարցնէ:
 «Հայ Առաք. Եկեղեցին կ'արտօնէ՞ կաճանց որպէսզի եկեղեցիին մէջ պատարագի ասեմ երգեցողութեան մասնակցին. եւ օրինորդներ շաղիկ հագնին, դպրութեան կամ սարկաւազութեան պատօնը կատարեն»:

Վերի սողերուն մէջ կան մէկէ աւելի հարցումներ, որոնց միասմի կը պատասխանենք ստորև:

1.— Հայ Առաք. Եկեղեցին ոչ միայն կ'արտօնէ, այլ և կը հրահանգէ, որ ժողովորդը, այլ և կին առանց խտրութեան, մասնակցի ինչպէս ժամերգութեան նոյնպէս և Ս. Պատարագի երգեցողութեան, պատշաճօրէն և երկրէզածութեամբ ձայնակցելով զպրաց դասին, բայց ոչ՝ մեներգողին, սարկաւազներուն և մանաւանդ պատարագիչին:

2.— Հայ Եկեղեցոյ հին սովորութեան համաձայն միայն արական սեռէ անհատներ շաղիկ կը հաղնէին: Բայց նոր ժամանակներու մէջ օրիորդներ ալ սկսան շաղիկ հաղնիլ և, այսպէս ըսելով, հրամանաւ դպրութեան պաշտօն կատարել: Այս նորութեան մասին Հայ Եկեղեցոյ կողմէ որեւէ կանոն չէ սահմանուած դեռ: Եկեղեցոյ որդեգրած կանոնին համաձայն, սկզբունքով, դպրութեան պաշտօն կատարողները պէտք է որ դպրութեան աստիճանները առած ըլլան: Այդ աստիճանները կը վերաբերին, սակայն, անշուշտ արական սեռէ զպրներու միայն: Պէտք է ըսել նաեւ որ այսօր հայ եկեղեցիներու մէջ շատեր դպրութիւն կ'ընեն առանց աստիճան առած ըլլալու: Ասիկա կանոնադրուցութիւն մըն է:

3.— Ոչ միայն օրիորդները, այլ և պարոնները, եկեղեցոյ մէջ սարկաւազութեան պաշտօն չեն կրնար կատարել որքան ատեն որ չունին սարկաւազութեան աստիճանը: Բուն սարկաւազութիւնը ներկայիս գրեթէ լուի վանքերու մէջ մնացած է: Շատ մը քաղաքներու մէջ կը գտնուին ուրարակիրներ, որոնք կը կատարեն սարկաւազներու պաշտօնին մէկ մասը, այս-

ինքն, Աւետարան կարդալ, խնկարկել, ետլն, բայց չեն կրնար վերաբերում ընել: Սովորութիւն չկայ որ օրիորդներ կատարեն սարկաւազի յատուկ յիշեալ պաշտօնները: Կայ բացառիկ պարագայ մը: Կանոնաց վանքերու՝ կուսաստաններու մէջ, ուր Ս. Պատարագի սպասարողները ամբողջ իրական սեւէ են, կը գտնուին նաև ձեռնադրուած սարկաւազուհիներ, որոնք կրնան իրենց եկեղեցիին մէջ կատարել սարկաւազի վերաբերեալ բոլոր պաշտօնները:

Ն. Վ. Պ.

Ս. ՅԱԿՈՒԻ ՆԵՐՍԷՆ

ՎԱՐՉԱԿԱՆ ԵՒ ԺՈՂՈՎԱԿԱՆ

Մարտ 20 — Ապրիլ 25, հինգ եօթնեակներու ընթացքին եօթը անգամներ զուժարուեցաւ Ս. Աթոռոյ **Տճօրէն կարճուրդը**, եւ զրադեցաւ վանական, զըստոցական, տեսչական, ժողովրդական եւ մատակարարական գործոց վերաբերեալ տնօրինութիւններով, իսկ իրրեւ կրօն. Աստան հինգ անգամ զրադեցաւ ամուսնական, ժառանգական եւ կտակային գործերով:

Մարտ 22 ի զԶ. օրը, ի դիմաց Ս. Պատրիարք Զօր Տ. Նորայր եւ Տ. Սիոն վարդապետներ ներկայ գտնուեցան Ե. Ք. Ը-ի զուժարման, որ տեղի ունեցաւ նոյն ընկերութեան ակումբին մէջ:

Մարտ 24 ի եԶ. օրը, Ս. Պատրիարք Զօր այցելեցին Լարուրբաի ամբրիկեան Լամալարանի ուսուցիչ եւ մատենադարանագետ հայագէտ **Քրօճ. Պիլք** եւ Տիկին Նիւ:

Մարտ 25 ի ուր. օրը, Ս. Պատրիարք Զօր այցելեց հանգ. ազգ. գործիչ Մ. Բորթուզալեանի որդին զատուոր **Վահան Յ. Բարուզալեան** եւ իր Տիկինը:

Մարտ 26 ի շաբաթ օրը, եզրկատսի **Վ. Ե. Զուռա քաղաւարի ձնեղեան տարեգրծին առթիւ**, Ս. Պատրիարք Զայրը, ընկերակցութեամբ Թարգման Տ. Պարգեւ վարդապետի եւ զիւսնապետ Պ. Նուրեանի, շնորհաւորական այցելութիւն տուաւ եզրկատսական Լիւպատսուրանը:

Նոյն օրը, կէս օրէ վերջ, Ս. Պատրիարք Զօր այցելեց Պաղեստինի իսլամաց կրօնապետ **Մեծ Միւճրին**, ընկերակցութեամբ երկու կրօնաորներու:

Մարտ 28 ի ըԶ. օրը, Ս. Պատրիարք Զօր այցելեց Լ. Բ. Ընդծ. Միութեան շրջանային քննիչ **Պ. Միւ. Ալմշահեան**:

Մարտ 29 ին զԶ. օրը, Ս. Պատրիարք Զայրը, ընկերակցութեամբ Տ. Մեսրոպ եւ Տ. Մկրտիչ Սըր-

բազաններու եւ Տ. Դէորդ, Տ. Մուշեղ, Տ. Դաւիթ եւ Տ. Պարգեւ վարդապետներու, գատկական շնորհաւորութեան այցելութիւն տուաւ Լատին Պատրիարքարանին եւ Յրանչիական Միաբանութեան Մեծաւորին, եւ երկու տեղերն ալ ընդունուեցաւ մեծաւորներով: Իսկ պատր. փոխանորդ Տ. Մկրտիչ Սըրբազան յետոյ, ընկերակցութեամբ Տ. Մուշեղ եւ Տ. Պարգեւ վարդապետներու, այցելեց անկիւրան եպիսկոպոսարանին, Սիոնի գերման կաթողիկոսներու ննջումն Ս. Կուսի վանքի միաբանութեան, Լայ կաթողիկոսներու եւ Յոյն կաթողիկոսներու վանքերը:

Մարտ 30 ի զԶ. օրը, Ս. Պատրիարք Զօր այցելեց Դպտիններ Տ. **Քասիլիոս Սպո.**, իր եզրկատսի վերադարձին առթիւ, եզրկատսի իրենց **Ամեն Տ. Յովհաննէս Պատրիարքին** եղբայրական ողջոյնները բերելով: Տ. Բասիլիոս Սըրբազան այս առթիւ Ն. Ամենապատուութեան ընծայ էր բերած փրզակէ ասայ մը:

Ապրիլ 1 ուր. օրը, Ս. Պատրիարք Զօր այցելեց **Վսեմ. Տիկին Աննա Պուրոս Ղայի** փառա, եզրկատսէն. Ն. Ամենապատուութիւնը պատուով ընդունեց հայրենատէր Տիկինը, ընկերակցութեամբ Տ. Մեսրոպ եւ Տ. Մկրտիչ Սըրբազաններու եւ զիւսնապետ Պ. Նուրեանի:

Ապրիլ 8 ի ուր. օրը Ս. Պատրիարք Զօր այցելեց եզրկատսի եւ Սուտանի անկիւրան եպս. **Դեռ. Տ. Կուրն**, ընկերակցութեամբ երուսաղէմի անկիւրան փոխանորդին եւ կանոնիկոս Լ. Պրիմէնի: Ընդունելութեան, որ եղաւ շատ սիրալիր, ներկայ գտնուեցան Տ. Մեսրոպ եւ Տ. Մկրտիչ Սըրբազաններ եւ Տ. Մուշեղ, Տ. Տրդատ, Տ. Դաւիթ եւ Տ. Պարգեւ վարդապետներ: Տ. Կուրն Սըրբազան այս առթիւ զոնցուցիչ տեղեկութիւններ հաղորդեց մասնաւորապէս Սուտանի Լայ գաղութին մասին:

Նոյն օրը, կէս օրէ վերջ, Սըրբազան Պատրիարքը փոխադարձ այցելութիւն տուաւ Գեր. Կուրն Սըրբազանի, Անկիւրան եպիսկոպոսարանին մէջ, ընկերակցութեամբ Տ. Կիւրեղ եւ Տ. Պարգեւ վարդապետներու:

Ապրիլ 11 ի ըԶ. օրը, Ս. Պատրիարք Զայրը, ընկերակցութեամբ Տ. Կիւրեղ վարդապետի, ներկայ գտնուեցաւ Պաղեստինի Արդարութեան Վսեմ. Նախարարի տարեկան Քէլասեղանին, որուն ներկայ էին Վսեմ. Բարձր Գովիսէրը, բոլոր Լիւպատսուները եւ հոգեւոր պետերը եւայլն:

Ապրիլ 12 ի զԶ. օրը, Ս. Պատրիարք Զայրը, Լուսարարապետ Տ. Մեսրոպ Սըրբազան, կալ. տեսուչ Տ. Դէորդ վրդ. ի եւ զիւսնապետ Պ. Նուրեանի գեաց **Միւրադ**, պաշտօնապէս ընդունելու համար այն գետինը, զոր կառավարութիւնը, ուրիշ պատրիարքարաններու հետ մեզ եւս արամադրած էր **Յարդանեան** արհիւ վրայ, մերժաւոր ապագայի մը մէջ հոն շինելու համար հայկական սրբավայր մը:

Ապրիլ 16 ի ըԶ. օրը, **Գուրգան Պայրամի** տօնին առթիւ, Ս. Պատրիարք Զայրը շնորհաւորական այցելութիւն տուաւ Պաղեստինի իսլամներու Մեծ-Միւրաթիին, ընկերակցութեամբ Տ. Մկրտիչ Սըրբազանի եւ Տ. Դաւիթ եւ Տ. Պարգեւ վարդապետներու: Իսկ Տ. Մկրտիչ Սըրբազան եւ Տ. Պարգեւ վրդ.

այցելեցին յետոյ քաղաքացետ պէլին եւ ուրիշ իս-
լամ երեւելիներու :

● Ապրիլ 21 ի եշ. օրը, Վ.սեմ. Ռական Պէյ
Մարտիկեան ժամանց երուսաղէմ. քարգման Տ.
Պարգե վրդ. եւ հիւրընկալ Տ. Գարգին վարդապետ,
յանուն Ս. Պատրիարք Հօր, ղրմաւորեցին զինքը
կայարանը եւ առաջնորդեցին ի Ս. Աթոռ :

● Ապրիլ 26 ին, զշ. օր, Հոգ. Տ. Յիւան
վրդ. վերադարձաւ Սուտանէն, իր առաքելութեան
մասին՝ թերթիս յաջորդ թիւով :

ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԵՒ ԲԵՄԱԿԱՆ

Մեծ Պահօց ամբողջ ընթացքին, Ս. Աթոռոյս
մէջ եւ ի Ս. Յարութեան, ի Բեթղեմէմ, ի Գեթսե-
մանի, ի Ս. Փրկիչ, ի Ս. Հրեշտակապետ, եայլն,
եկեղեցական, աւանդական եւ իրաւական ս. պա-
տարագները, պաշտամունքներն ու արարողու-
թիւնները կատարուեցան կանոնաւորութեամբ
եւ վայելուչ շուքով : Հարաւքը երկիցս, զշ. եւ եշ.
երեկոները տեղի ունեցաւ Եկեղեցիի ժամերգու-
թիւն, միշտ ի ներկայութեան խումբն ըրազմու-
թեան. ամէն զշ. երեկոյ քարոզեց Ս. Պատրիարք
Հայրը : Իսկ զշ. եւ ուր, առաւօտները կատար-
ուեցաւ Արեւազարի հանդիսաւոր ժամերգու-
թիւն. զշ. օրերը՝ քաղաքի եւ վանքանակ ժո-
ղովուրդի պարօջական մանկանց եւ ուր. օրերը
ժառանգաւոր աշակերտներու երգեցողութեամբ :

● Մարտ 22 ի զշ. երեկոյեան Ս. Յակոբայ
Մայր տաճարին մէջ քարոզեց Ս. Պատրիարք
Հայրը, նիւթ առնելով ըստվայեցուց թղթի ժի-
զուիսէն, բացարթեց թէ քրիստոնէական կեան-
քը պարտականութեան կեանքն է, փոխանակ
արեան զօհին, զոր կը յանձնարարէր հին ուխտի
տնտեսութիւնը, Աւետարանը մեզի կը հարկադրէ
խօսուց պատճառ կամ կենդանի պատարագը, որ
կեանքը մշտական նուիրումի վերածելու խոր-
հուրդն է ինքնին. պարզեց թէ որպէսզի մարդ
կարենայ այդպիսի պարութեան մը վերածել իր
կեանքը, պէտք է որ ինքզինքը կարենայ են-
թարկել Աստուծմէ իրեն բաշխուած շնորհաց
ներգործութեանը, զգաստ հոգւով՝ այսինքն ա-
ռանց անձնահաւ խրոխտեցներու. վասնզի ինչ
որ իրրեւ կարողութիւն կը զգանք մեր մէջ, շնորհն
է այն, Աստուծմէ ընդունուած. այդ կարողու-
թիւնը կամ շնորհը մեր կոչումն իսկ է, զոր գոր-
ծադրելու պէտք է ձեռքով, անտրտունջ այլ
մշտաջան տքնութեամբ :

● Մարտ 26 ի շարաթ առաւօտուն, Ս. Կիւ-
րեղեմիտ տօնին առթիւ, ս. պատարագը մա-
տուցուեցաւ Ս. Ստեփանոսի մատրան մէջ, երու-
սաղէմի հայրապետ Ս. Կիրիլի նուիրուած սեղա-
նին վրայ, որուն ներքեւ աւանդութիւնը կը
ցուցնէ վիմափոր այն աւաղանը, որուն մէջ կա-
տարուեցան Երեման խաչի օրը իր ձեռքով կա-
տարած մկրտութիւնները : Պատարագիչն էր Տ.
Մուշեղ վրդ. :

● Մարտ 27 ի կիրակի առաւօտուն ժամեր-
գութիւնը կատարուեցաւ Ս. Յակոբայ Մայր տա-
ճարին մէջ, իսկ պատարագը՝ ի Ս. Հրեշտակա-
պետ. ժամարարն էր Տ. Պարգե վրդ. : Քարոզեց
Տ. Դաւիթ վրդ., որ խօսելով օրուան խորհուր-
դին առթիւ, ներկայացուց կորուսած զբամին,
կորուսած ոչխարին եւ անտանկ օրգիլին առակ-
ներուն պատկերները եւ բացատրեց Աստուծոյ
սիրոյն անհաս մեծութիւնը մարդուն համար, որ,
իրրեւ արժէք, իրրեւ կեանք եւ իրրեւ հօգի, իր ան-
կորնչական նշանակութիւնը ունի աստուածային
բարութեան առջեւ. եւ զգացուց թէ միայն այս
մտածումը պէտք է ամենէն մեղաւոր սիրտին
մէջ ալ անչէջ պահէ վերլուծեան յոյսը :

● Մարտ 29 ի զշ. ի եկեղեցիին Ս. Պատրի-
արքը քարոզեց Ս. Յակոբայ Մայր տաճարին մէջ.
Նիւթ առնելով Գ. Աւետարանէն՝ Յովնանէս
Մկրտիչի ցայեղալ ընդ Յիսուս՝ ասէ, Անա Գառն
Աստուծոյ խօսքէն, նկարագրեց հոգեւից տպաւոր-
ութիւնը՝ զոր Յիսուսի անձն իսկ պէտք է գոր-
ծած ըլլայ իր ժամանակակիցներուն վրայ. այս
ներկայացուց Աւետարանը, իրրեւ Յիսուսի բուն
հարազատ պատկերը, բայց ամենէն աւելի իրրեւ
Փրկիչին կենդանագիր պատկեր մատնանչեց ճշշ-
մարիտ հաւատացեալին կեանքը, որուն մէջ
ստուգապէս Քրիստոս է որ կը նկարուի, առա-
քելական բացարարութեան համեմատ (Գաղ. Գ.
19), իմէ Ս. Հոգիին շնորհը կարենայ հոն գտնել
մաքուր ընդունարան մը բարի ներգործութեանց :

● Ապր. 2 ի չր. կէսօրէն ետքը Միարանու-
թիւն եւ աշակերտք գացին Համբարձման լեռը,
ուր, ըստ աւանդական սովորութեան եւ իրա-
ւանց, կիրակաւուրտի ժամերգութիւն, իսկ գի-
շերուան առաջին պահուն՝ կատարուեցաւ գիշե-
րային եւ առաւօտեան ժամերգութիւն եւ ս. պա-
տարագ մատուցուեցաւ բուն Համբարձման սրբ-
բատեղւոյն վրայ եւ վերադարձան կէս գիշերին :

● Յաջորդ առաւօտուն, ապր. 3 ի կիր., Ս.
Պատրիարքի նախագահութեամբ, ամբողջ Միա-
րանութիւն եւ աշակերտք եւ խումբ ժողովուրդ,
հանդիսական զնացքով գացին Համբարձման լե-
ռը, ուր վրանի ներքեւ պաշտամունք կատարուե-
ցաւ, եւ Տ. Գեորգ վրդ. մատոյց հանդիսաւոր
պատարագ, իսկ Տ. Սիոն վրդ. խօսեցաւ, օր-
ուան խորհուրդով, Տնտեսի առակին վրայ քա-
րոզ մը, որուն ամփոփումը ներկայ թիւիս մէջ
հրատարակուած է :

● Ապր. 5 զշ. ի եկեղեցիին, քարոզեց Ս. Պա-
տրիարք Հայրը. նիւթ առաւ Ա. Կորնթ. ժԳ.
գլուխէն, վերլուծելով սիրոյ այդ շքեղ էջը,
պանծացուց այդ աստուածային առաքինու-
թեան մեծութիւնը, իրրեւ ներշնչութիւն արտի
հոգւոյ եւ մտքի մեծագործութեանց, որոնք քը-
րիստոնէական կեանքը փառաւորած են իրենց
հոյակապ արդիւնքներով :

● Ապր. 9 ի չր. երեկոյեան, Ս. Պատրիարք
Հօր նախագահութեամբ, ամբողջ Միարանու-
թիւնը Հրաւիրաւով մուտք գործեց ի Ս. Յարու-

թիւն, ուր Ս. Լուսաւորիչ եկեղեցւոյ մէջ կատարուեցաւ կիրակամուտի ժամերգութիւնը:

● Յաջորդ օրը, ապր. 10 ի **Պատաւորի կիրակին**, գիշերային և առաւօտեան ժամերգութիւնները կատարուեցան Ս. Յարութեան տաճարին նոյն Ս. Լուսաւորիչ հայկական եկեղեցիին մէջ, իսկ ս. պատարագը մեծահանդէս կերպով կատարուեցաւ Քրիստոսի Ս. Գերեզմանին վրայ, պատարագիչն էր, ըստ սովորութեան, Ս. Պատարարք Հայրը, որ և քարոզեց, օրուան խորհուրդին համեմատ, աղօթքի կարեւորութեան վրայ, բացատրեց թէ աղօթքի իղձը, որ կրօնական զգացումին գիտակցութիւնը կը շնչտէ մարդուն մէջ, հոգիին կամ հոգեկան կեանքին զարթումի պահն է բանաստեղծական մէջ, թէ աղօթքը ամենէն բարացուցական գիծն է մարդուն հոգիին: շնչտեց ստիպողականութիւնը մշակումին այդ զգացումին, որ, իր պարզագոյն ձևին մէջ ուրիշ բան չի նշանակեր, եթէ ոչ մարդուն մըշտական և կենդանի հաղորդակցութիւնը իր իտէպիին հետ — Պատարագէ վերջը, նախագահութեամբ Ս. Պատարագիչին եկեղեցական թափօրը երիցս դարձաւ Ս. Գերեզմանին շուրջը:

● Ապր. 12 գշ. ի եկեղեցիին Ս. Պատարարքը քարոզեց. նիւթն էր երկու այլ կիճեր. մին՝ Աւետարանով անմահացած տիպարը, որ սրտանուէր սիրոյ գաղափարին անձնաւորումը մնաց քրիստոնէական բարոյականին մէջ, միւսը՝ ազգ. եկեղ. պատմական աւանդութեան ներկայացուցած այն բարի հայունին, որ տասն և հինգ տարիներ ամէն օր հաց մը կը ձգէր խորվիրայէն ներս, որպէսզի Լուսաւորիչը անտուաղ չմեռնի: Աւելի երկարօրէն նկատի առաւ երկրորդ գէմքը, յիշեցնելով Լուսաւորչի մուտն ի վերապիտանը, և անոր մէջ մատնանշեց խորհրդանշանը հայ կնոջ դերին՝ իր եկեղեցիին այսինքն իր ազգին բարոյական կեանքին պահպանութեան և մշակման գործին մէջ:

● Ապր. 17 ի **Պապսեան կիրակիին**, Ս. Փրկիչ եկեղեցիին մէջ պատարագեց Տ. Յակոբ Վարդապետ Բարոզեց Տ. Հայկազուն Վարդապետ, և, նիւթը առնելով օրուան շարականէն, բացատրեց Քրիստոսի աշխարհ, երուսաղէմ և վերջին գալուստներու եռակի խորհուրդը, որուն նպատակն էր մարդուն հոգեկան փրկութիւնը, բացատրեց նաև թէ քրիստոնէին վերաբերմունքը այն պէտք է լինի Քրիստոսի գալստեան գաղափարին հանդէպ, ինչ որ կը լինի իր բարոյական տկարութիւնը զգացող մեղաբարձի գիտակցութիւնը արդարութեան և ճշմարտութեան գաղափարին հանդէպ. զի մարդուն բուն մեծութիւնը կը կայանայ իր մեղանշականութեան զգացումին և փրկանաւորութեան իղձին և յոյսին մէջ:

● Ապր. 23 ի շք. երեկոյին (**Ճաղկազարդի կիրակամուտ**, ըստ Հին Տոմարի), Ս. Պատարարքի նախագահութեամբ հանդիսական գնացք կատարուեցաւ ի Ս. Յարութեան, ուր, Ս. Գերեզմանինին վրայ պատարագեցան և միաբանական ուխտի կատարումէն վերջ, հայկական Գողգոթայի սրբավայրին մէջ պաշտուեցաւ կիրակամուտի ժամերգութիւնը:

● Յաջորդ առաւօտուն, ժամերգութիւն կատարուեցաւ Ս. Յարութեան տաճարի նոյն սրբավայրին մէջ, ուր պատարագեց Տ. Վրթանէս Վարդապետ. քարոզեց Ս. Պատարարք Հայրը. նկարագրեց Քրիստոսի մուտքն երուսաղէմ իրր թագաւոր խաղաղութեան և ժողովուրդին խնայարն դասակարգին սրտազգած խանդավառութիւնը զինքն ընդառաջած աստի: Բացատրեց այդ այցելութեան նպատակը, իրիւ լրումն վերկազորմութեան խորհուրդին ներկայացուց Աւետարանը իրիւ այդ աստուածային այցելութեան յաւերժացումը մարդկութեան մէջ, շնչտելով մասնաւորապէս այն պարագային վրայ թէ կեանքին արժէքաւորումը կախում ունի այդ մշնջնեաւորուած այցին նկատմամբ մարդոց կաղձած ըմբռնումէն: — Ս. Պատարագէն վերջ, Յայնորէն յետոյ, մենք կատարեցինք մեծահանդէս թափօր, երկուս գառնալով Ս. Գերեզմանին շուրջը, հետևորդութեամբ Ղպտիներու և Աստրիներու — Յետոյ, Միաբանութիւն և ժառանգաւորք հոգևոր երգեցողութեամբ ելան պատարարքարան, ուր Ն. Ամենապատուութիւնը օրհնեց ամէնքը: — Երեկոյին, Ս. Յակոբայ Մայր Տաճարին մէջ տեղի ունեցաւ **Պանքաղէքի** պատկանելի կատարողութիւնը և բազմաթիւ վարագոյրներու բացումը սրտագրաւ արարողութիւնը, որ Ս. Աթոռիս սեփական բարեպաշտական սովորութիւններէն մին է:

● Ս. Աթոռոյս Գիւանին մէջ շնորհակալութեամբ և օրհնութեամբ արձանագրուած են հետեւեալ բարեպաշտական նախաձեռնութիւններ: — **Պոսթոնէն Գիթիլայի Տիկ. Բարսիմ Գարսիլեան**, Ս. Զատիկի առթիւ, մոմագին, Տօլար 25: — **Միրոնէն (Մէս.) Տէր և Տիկին Յովհաննէս Պաղտասարեան**, մոմագին, Տ. 15: — **Լօրէնէն Տիկ. Մարիամ Գ. Արապեան** մէկ թըք. կազիլ-ոսկի, և մոմագին Տ. 5: — **Տիկ. Փառսեմն Պարոսեան**, իւզագին Ս. Յարութեան Տաճարին համար Տ. 5: — **Սուրբիւր-Սիրիլէն Տիկ. Աստղիկ Գարակոզեան**, իւզագին, Տ. 10: — **Պարսկա-Հնդկաստանի Հայ եկեղեցիներու** մէջ 1928-1931, չորս տարիներու ընթացքին ի նպատակ Ս. Աթոռոյս հաւաքուած **Պանձանակազարմ**, Սթերլին, 12: — **Սեփալուսէն հիւրարար քաղաքը** գտնուելով Ս. Յակոբ այցելող **Վսեմ. Տիկ. Աննա Պուրոս Ղալի Փաշայ**, Գ. Ո. 10: — **Կ. Պոլսէն Տիկ. Աննա Բարսեղեան**, պատարագուց, Գ. Ո. 3: — **Կարնեցի Տիկին Մարիամ Պապիկեան**, պատարագուց, Ս. Գերեզմանին վրայ, Ա. Ո. 5:

ԳՊՐՈՅԱԿԱՆ ԵՒ ՌՈՍՈՒՄՆԱԿԱՆ

Նոր կարգադրութանց հետեւանով, Ս. Պատրիարք Հայրը, որ արդէն յունուաբեկ ի վեր սկսած էր աւանդել քանի մը դասեր, ուրիշներ եւս ստանձնեց ապրիլի սկիզբէն. այնպէս որ իր շաբաթական դասերուն թիւն է այժմ եօթը ժամ:

Յայտնուած փափաքի մը վրայ, Տնօրէն ժողովոյ ստուգամբ, ներկայ ամիսէն կազմուեցաւ նայերէնի եւ կրօնի ուսման դասարան մը, որուն կը հետեւին մասնատարակէս քաղաքացի պատանիներ, որոնք վաղուց օտար վարժարան յանախելնուն համար գրկուած էին մայրենի լեզուի եւ եկեղեցեայ ուսումներէն: Այս դասերը, որոնց կը հետեւին զանազան օտար զգրոցներէ իբր երեսուն աւակներս, ստանձնած են Տ. Սիոն եւ Տ. Հայկազուն վարդապետներ: Գրասխօտութիւնք սեղի կ'ունենան վանքի երջախակին մէջ, Քարգանջաց վարժարանը, շաբաթ օրերը, կէսօրէ վերջ:

Վսեմ. Գալուստ Կիւլլէկեանի Մասնադարանը փոխադրուեցան, հոգեւոյս Գուրեան Ս. Պատրիարքի գիրքերուն հով, վանուցս եւ վարժարանի երեք գրադարաններուն բոլոր նիւն եւ նոր գրքերը, եւ ընդհանուր դասատու մի գործը պիտի կատարուի ընդհուպ: Ս. Պատրիարք Հայրը եւ Մեսրոպ Մերազան ապրիլ 5ի Գ. օրը այցելեցին քաղաքի Գոմիսիոնէն Հարց Մասնադարանը:

Ապրիլ 13ի Գ. օրը, Ս. Պատրիարքը մեծ մասամբ անցուց վարժարանին մէջ եւ մասնակցեցաւ ստեղծագոյց դաստուանի գերեզի նստին:

Ս. Պատրիարքը, ընկերակցութեամբ Տ. Սիոն, Տ. Հայկազուն եւ Տ. Ջօզօ վարդապետներու, երկիցս այցելեց Գոմիսիոնէնց վանատունը, եւ, ապրիլ 13ին ներկայ եղաւ Հ. Լակրանձի բանաստօութեան, որուն նիւրքն էր Կէօրէի կրօնը. ի կ'ապրիլ 20ին՝ Հ. Գարիբի բանաստօութեան, որուն նիւրքն էր Սեռոնիա աշտարակին նմանական սեղագրութիւնը:

Միեւնոյն օրը, ապրիլ 20ին, առ առօտեան, Տ. Գուրի, Տ. Սիոն եւ Տ. Ջօզօ վարդապետներու հետ Ն. Ամենապատուութիւնը, զնց Պողոսիսիի հիւսիսակողմը, նապուսի երջանին մէջ նին Սամարիան, եւ Հեռովդէս Մեծի օրով ի պատիւ Օգոստոս կայսեր Սերասիա կոչուած քաղաքին աւերակները տեսելու: Հաւելէր եղած էր Հարվրի Ամերիկեան Համալսարանի այն հնախօսական Մարմինին կոչով, որ սարհներէ ի վեր պեղումներ կը կատարէ այդ մարզին մէջ. եւ որուն ամենէն գործօն անդամներէն են Քրօճ. Պիլքը հայագետ անուանի բանասէրը եւ Քրօճ. Լէյք, որ եկած էր եւ անձամբ առաջնորդեց Ն. Ամենապատուութիւնը ի Սամարիա կամ Սերասիա: Մինչեւ երեկոյեան ժամը չարս, սեղոյն պեղումները տեսելէ եւ հնախօսական մարմինն պատուասիրութիւնները վայելելէ վերջ, Ս. Պատրիարքը եւ իր հետեւողները վերադարձան Ս. Արար:

Պէլլորէն Տիգրանակիւրացի հնգգ. Յովհաննէս Նաւարեանի կողմէ՝ Ս. Աթոռոյս Մասնադարանին նուիրուած են հայերէն զանազան թերթներու հաւաքածոներ:

Տ Ե Ր Ո Ն Ի

Ապրիլ 20էն 21 լուսնոյ հինգշաբթիի կէս գիշերին Ս. Քաղաքիս զերմանական հիւանդանոցին մէջ

իր մահկանացուն կնքեց հանրամանօթ մտաւորական եւ բանասէր Գ. Յրեանիկ Մուրառեան, որ, բանի մը տարիներէ ի վեր, արդէն, խօթացեալ վիճակ մը ունէր՝ ոսկրախախտում արկածի մը հետեւանալով. իսկ շուրջ վեց ամիսներէ ի վեր կը տառապէր ընդհանուր տկարութեամբ:— Հանգուցեալը վերջին շառաւիղն էր Յօպպէ քաղաքի ամենէն պատուաւոր Մուրառեան ընտանիքին, որ Պողոստինի հայութեան մէջ շուրջ երեք քառորդ դարէ ի վեր ուշագրաւ եղած էր իր ընկերային եւ ազգային դիրքովը: Իր հայրը, Յակոբ, հօրեղբայրը Սիւնոն, երկար տարին մեռնհատութեն վարած էին, Յօպպէի մէջ, զերման հիւպատոսութեան պաշտօնը. իսկ երկու եղբայրները, Գէորգ եւ Սրապիոն, ինչպէս ինքն եւս, առան մը՝ Պէլլորէի մէջ քարտուղարութեան պաշտօն վարած են Գերման հիւպատոսարանի, եւ միշտ, ազգ. կեանքի մէջ, իր հայրն ու հօրեղբայրը եւ երկու եղբայրները մահաւանդ, ջանացած են ունենալ գործօն զրբ, եւ մասնաւորաբար Ս. Աթոռոյս վերաբերութեամբ ցոյց տալ չեմք սէր: Յրեանիկ կանուխ քաշուեցաւ քաղաքական ասպարէզէն, ուղեւորով աւելի իր մտաւորական եւ զրական հակումներուն նուիրուելով: Երջանաւարտ Հայաէլէպէրի Համալսարանէն, ունէր բարձր զարգացում եւ դասական եւ եւրոպական արդի լեզուներու եւ զրարական եւս խոր հմտութիւն:— Ինչպէս Սիոնի ներկայ տարւոյ Մարտ ամսի թիւին մէջ, իր վերջին մէկ գործին նուիրուած մատենախօսականի մը մէջ մանրամասնուած էր, գրած է Յովհաննէս Տայանուբեան հայերէն թարգմանութեան վրայ բանասիրական ստուար ուսումնասիրութիւն մը. Արարտա Ս. Գրոց մէջ մտկայարութեամբ նոյնպէս բանասիրական գործ մը, զերմաներէն լեզուով, որ արժանացած է Հիւլաշմանի եւ Հ. Տաշեանի գնահատութեան, եւ Պարապմունք ի Ս. Գիւրս անուանով կրօնական գրականութեան ուղեւոր երկասիրած գործ մը, Սիոնի մէջ հրատարակած է նոյնպէս նախնաց մատենագրութեան նըշխարներէն Ս. Նիքիմի Ասորոյ վեհաօտան ասացուած Վան Նիկովիոսի քաղաքին գործը:— Որչափ հմուտ էր իրրեւ բանասէր եւ իրրեւ աստուածաբան, նոյնքան լուրջ էր եւ պարկեշտ՝ իրր մարդ: Մեռաւ շուրջ եօթանասունհինգամեայ. անգլաակ եւ ամուրի, ինչպէս եղած էին միւս երկու եղբայրներն եւս: Յուզարկաւորութեան արարողութիւնը կատարուեցաւ Ապրիլի 21 ին, Ս. Աթոռոյս Մայր Տաճարին մէջ, քաղաքիս եւ Յօպպէի զերման գաղութէն: Բարեկամներու, եւ ազգայիններու խումըն բազմութեան ներկայութեամբ, եւ բովանդակ Միարանութեան եւ ժառանգաւորաց մասնակցութեամբ: Կը նախագահէր Ս. Պատրիարք Հայրը, որ զգաճուած սրտիւ դամբանական մը խօսեցաւ, ողբայրով ոչ միայն իր կորուստը, այլ նաեւ իր ազգատոհմին շիջումը՝ իր զազաղին առջեւ, եւ դրուատիքն ընելով իր մտաւորական եւ բարոյական արժանիքին: Յետոյ, ամբողջ Միարանութեան թափուրով, որուն կը նախագահէր Տ. Մեսրոպ Սրբազան, մարմինը առաջնորդուեցաւ ազգ. զերեզմանատուն, ուր եւ ամփոփուեցաւ: Այս մահը խոր արժամութիւն պատճառեց Ս. Աթոռոյս եւ երուսաղէմի ազգային շրջանակներուն մէջ: